

371.9

2-59

2-59

3/11/28

Արարիկի Գրական

Գրական

ԶՈՅԳ ՄԸ ՀՈԳԻ

ԲԵՍԴԱԼՈՑՑԻ ՊԵԹՅՈՓԸՆ

Պատրաստեց
Յ. Թ. ՀԻՆԳԼԵԱՆ



Հրատարակութիւն և Տպագրութիւն

ՀԱՅ ԴՊՐՈՑ

Պրնէն և Ժընէվ, ԶՈՒԻՅԵՆԻԱ


1928

A II 55026




11 JUN 2013

46.178



3795-2006



Բեսիսյան

ԲԵՍԻՍՅԱՆՑՑԻ

(1746 - 1827)

ՄԵՇԱՐԱՆՔ ԱՌ ԲԵՄԴԱԼՈՑՑԻ

ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԷՆ ԱՌՑԻՒ

Ճանչցա՞՞ծ ե՞ք մարդիկ՝ որոնց մեզ առնական կոչուած զօրեղ նկարագրի մը միացած է կնոշական փափուկ սիրտ մը, որոնք կը կրեն սիրող հոգի մը զգայուն, եւ սակայն կը մնան միշտ անողոք պարտականութեան մարտի, կը կոտորեն, հակառակ ամեն բանի, իրենց պարտականութիւնը, աճունքը կամ փայտասակունքը աչքերուն մեջ եւ սիրտ իրենցը:

Ճանչցա՞՞ծ ե՞ք մարդիկ որոնք դրամին չեն գոհեք մարդկային մարդու բարձրութիւնը:

Ճանչցա՞՞ծ ե՞ք մարդիկ որոնք անընդունակ անկարող ցոյց տուած են իրենք զիրենք շողոթնութեան եւ սուտի, ի վնաս իրենց շահուն եւ հանդիսին:

Ճանչցա՞՞ծ ե՞ք սիրասոչոր հոմանիւնեք որոնց մեզ բարոյական ոչին երբեք չի կարանցնեք իր գերիշխանութիւնը, եւ որոնք, ամուսնութեան որոշման նախօրեակին, անհասարակ անկեղ-

ծուրեամբ մը կը պարզեն իրենց բերութիւնները իրենց սիրուելիին եւ կը խնդրեն անկէ ադիկ նկատի առնել զանոնք՝ «մեծ այո»ն արտասանելէ առաջ:

Ճանչցա՞ծ էք դուրեան մը, մերոսի մը հեղինակներ՝ որոնք, ոգի ի բռին պատշապանելով հանդերձ իրենց գիւտը, չեն վարանիր խոստովանելու անոր տկար, բերի կողմերը: Ճանչցա՞ծ էք մարդիկ որոնք, պատշելի անկեղծութեամբ, կը յայտարարեն իրենց առաւելութիւններուն հետ իրենց բերութիւնները եւս:

Ճանչցա՞ծ էք մարդիկ որոնք բարձր եւ մարդասէր նպատակ մը ունին կեանքի, եւ այդ նպատակին համար կ'ապրին աննկուն, անոր զոհելով առողջութիւն, շրամ, հանգիւտ, ընտանեկան կեանքի քաղցրութիւնները եւ ամեն բան որ մեծ արժէք ընի ու կեանքին անհրաժեշտ պայմանը կը կազմէ՝ սովորական ըմբռնումով:

Ճանչցա՞ծ էք մարդիկ որոնք, սովորական մարդէն տարբեր եւ գեշիվեր, չեն հասկցուած իրենց ժամանակակիցներէն եւ նշանակեղծ են անոնց բեւաժութեանց:

Ճանչցա՞ծ էք մարդիկ՝ որոնք իրենց իտեպիլն ետեւեն կը վստօն անդադար եւ անբնիկս, մրկելու իրենց վերջին շունչը, քա-

մահելով իրենց առողջութիւնը եւ իրենց համար ամենէն սիրելի բաները, ոտնակոխ ընելով ամեն սնափառական նկատում, միայն եւ միայն անապով իրենց հոգւոյն խորը հրնշոյ հրամայականին, եւ բոլորովին համեստութեն:

Ճանչցա՞ծ էք մարդիկ որ իրենց պարտականութիւնը երբեք ամբողջովին կատարած չեն համարեր, միշտ պակաս մը կ'զգան, ու վե՛ր, աւելի՛ վեր, առա՛ջ, աւելի՛ առաջ կը մըղեն ինքզինքնին անդադար:

Այդ չննող մարդոց տիպարն է ԲԵՄՊԱԼՈՅՅԻ:

. . .

Ճանչցա՞ծ էք շատ յարակներ որոնք, վիճեր եւ ցեղէկ, իրենց բունին մէջ ալ, իրենց առաջնորդներուն համար կ'ապրին, զանոնք կը սիրեն անկեղծօրէն եւ իրենց բոլոր հագումով իբր տղայ կ'ապրին անոնց հետ՝ իբր մեծ խտնելով հանդերձ անոնց համար, անո՛նց հետ ինքզինքնին կ'զգան ամենէն աւելի երջանակ, եւ անո՛նց համար ու անո՛նց շնորհիւ իրենց խառնը կը պահեն մինչեւ վերջին օրը իրենց կեանքին, «իրենց պարտականութենէն անդին կ'անցնին եւ իրենց խոստացածէն աւելին կուտան»: (Փոլլէ)

Ճանչցա՞ծ էք դասխարակներ որոնք իրենց մտքը իրենց սրտին մեջ կը կրեն, որոնք, իրենց պատշեղի սամեռուն հանդեպ անհուն սիրոյ հրաշքովը, համնարեղ գիւտեր կ'ընեն՝ անոնց դասխարակութեան համար:

Ճանչցա՞ծ էք դասխարակներ՝ որոնք չեն ընդունիր քե բացարցակապես անարժեք անդասխարակելի սղայ գտնուի, եւ կը ջանան ամենէն «անպիտան» աշակերտին մեջ ալ գրանել բազուն ոյժի մը հետքը, գայն մշակելու համար. որոնց համար՝ «շարիաւակելը կեանքին հետ պատերազմիլ չէ, այլ կեանքը ազատագրել է, ի յայտ բերել է առատաձային ամենէն պզտիկ մասնիկը որ կայ մեր ներքո:»

Ճանչցա՞ծ էք դասխարակներ որոնք ոչ միայն խիղճ, այլ եւ գուր կը դնեն իրենց գործին մեջ, եւ հաշուտ կամ բարեկեցիկ ծնողաց գաւակներէն աւելի կը սիրեն աղփա՛ս տղաները:

Ճանչցա՞ծ էք դասխարակներ որ ամեն վայրկեան ուշի ուշով կը հետեւին իրենց սահմաններուն Ֆիզիկական, իմացական եւ բարոյական արտայայտութեանց, տեղւոյն վրայ եւ անմրջապես կը ծանօթագրեն իրենց տեսածները, նկատելի կ'արձեն զանոնք՝ իրենց ուղեւորը պատշաճանցնելու համար իրենց սամեռուն իւրաքանչեւ ինքնաբերական, կամ, ինչպէս կ'ըսեն

Բեադալոցցի, դասխարակութիւնը հոգեբանակա-
նացնելու համար:

Այդ երիցս չնաղ դասխարակներուն տիպարն է ԲԵՍՒՄԱԼՈՅՑԻ:

• • •

Ամբողջ Ջուիցերիա, ամենէն յետին գիւղակէն մինչեւ ամենէն մեծ քաղաքը, եւ իրեն հետ Գերմանիա, Անգլիա, Իտալիա եւ անտուտ ուրիշ երկիրներ, փետր. 17 ին, մահուան հարիւրամեակը տօնելին այդ չնաղ մարդուն եւ այդ չնաղ դասխարակին, որուն յիշատակաբանին արձանագրութիւնը պատմութիւնն է իր կեանքին.

Աստ հանգչի

Հայնրիխ Բեադալոցցի

Մնեալ ի Ջուրիխ. 1746 յունուար 12 ին,

Մեռեալ ի Պրուկ, 1827 փետրուար 17 ին.

Ազատարար աղքատաց՝ ի Նէոյիօֆ, Հայր որրոց՝ ի Երանց,

Հիմնադիր ժողովրդական դպրոցին՝ ի Պերդու եւ ի Միւնխընպուրտէ.

Դաստիարակ մարդկութեան՝ յիվերտն:

Մարդ, քրիստոնեայ, բարեբաղի.

Ամէն բան ուրիշներու համար, իրեն համար՝ ոչինչ:

• • •

Սիրելի Հայրդի, որ կը պատահասուիս Բաղապատի ըլլալու, կարդա՛ կենսագրութիւնը այդ մեծ մարդուն, ներշնչուէ՛ կեանքի իր ըմբռնումէն, հոգիիդ մէջ կաթեցուր ջերմեռանդութեամբ՝ շիրքեր, մարդկութեան համար մշտական խորան-հոգւոյ իր միւռնոնէն: Որքա՛ն պէճ ունիս այդ վեհ ներշնչաւանին՝ դրամապատեան, նիւրապատեան, ետապատեան, բարոյական ընդհանուր անկումի այն օրերուն մէջ ուր կ'ապրիս, ազատագրելու համար մարդկային մարտը որ կայ մէջդ:

Մտիկ քրե ինչ որ մեծ դաստիարակը կը գրէր, իր ձեռնարկէն ետքան և վեցերորդ տարեգարձին օրը, զոր մը՝ որուն կը նուիրէր իր *Լիւնարա ունա կնորոյն* գրեհն մէկ օրինակ.

«Սորվէ՛ ինքզինդ նանչնալ: Փնտռէ՛ եւ պիտէ՛ ինչ մեծ բան որ Ասուած քրած է Բու մէջդ. վնտռէ՛ ինչ բարի, սուրբ եւ վստմբան որ Ան դրած է Բու մէջդ...: Աղօթէ՛ «Ասուածոյ՝ որ իր քանկագին տուրբէրէն ոչ մէկը կարուի Բու մէջդ՝ Բու յանցանախդ: «Բու Բանաւորեհդ ոչ մէկը քաղէ՛, Աւետարանին անպատան ծառային պէս: Զանա՛ կա-

«տարեալ ըլլալ՝ ինչպէ՛ս կատարեալ է երկնային Հայրդ:»

Ու երախտապարտ եղիւր դաստիարակներու դաստիարակին, որուն կը պատրիս ամէն բան՝ իբրեւ դպրոցական:

• • •

Եւ դու, սիրելի հայ դաստիարակ, կարդա՛ կենսագրութիւնը այդ մեծ մարդուն, մտակելու համար, ամէն բանէ առաջ. ՄԱՐԴը որ կայ մէջդ. յետոյ, զգալու համար քէ ՍԷՐը առաջին եւ վերջին բանն է մանկավարժութեան («Ո՛վ Ասուած, Արարիչս, պահպանէ՛ իմ մէջս միակ ոյժը զոր պարգեւած ես ինձի. ՍԷ՛Րը» կ'աղերսէ Բէսդալոցցի). ու, վերջապէս, տգորուելու համար այն հիմնական էտմարտութիւններով զուս զսաւ, դար մը առաջ, հաննաւեղ մանկավարժը, եւ որոնց մէկ մասը հազիւ իրականանսլու վրայ է մեր օրով:

• • •

Դուն ալ, հայ հրապարակագիր կամ հեղինակ, ներշնչուէ՛ իրմէ, անպատուօրէն, անկեղծօրէն գրիչդ ի սպաս դնելու համար բարիին, նեմարիսին եւ գեղեցիկին միայն, ձաղ-

կելու համար սուսը, կեղծը, սգեղը, ստու-
նը, անարդարը. պանծացնելու համար նեմա-
րիսը, արդարը, գեղեցիկը, ազնիւը, վսեմը:

• • •

Ո՛վ մայր, որ այնքան մեծ սեղ մը կը
գրաւէիր մայրասիրտ Բեադայոցիին մտքին ու
արտին մեջ, անսա՛, դուն ալ, երկիւղածօրէն,
անոր քանկագին պատուերներուն՝ քու անզու-
գականօրէն փափուկ ու դժուարին ու անզու-
գականօրէն կարեւոր դերդ լաւագոյն կերպով
կատարելու համար:

• • •

Յւ դու՛ որ ժողովուրդին շահերուն վար-
չութիւնը ստանձնած էք, ներշնչուեցէ՛ք *Լիւ-
հարտ ու Նա կերպրու ա ի, Այո կամ Ոչ ի* հե-
ղինակին — որ պահ մը Illuminé ներու ընկե-
րակցութեան ալ պատկանեցաւ — միտքէն եւ սիր-
տէն:

• • •

Յւ դուք, եկեղեցականներ, սորվեցէ՛ք Բեադա-
յոցցիէն քե՛ ընկերային ը՛նչ մեծ դեր ունիք
կատարելու՝ ոչ այնքան խօսքով — զոր չի սի-

րե. Բեադայոցցի — որքան գործով:

• • •

Շողա՛, շողա՛ յաւե՛ս, ո՛վ անմահ վար-
պետ, հայ մօր, հայ դաստիարակին, հայ հրա-
պարակագրին ու հայ հեղինակին հոգւոյն մեջ,
եւ լուսապայծառ ջահովդ առաջնորդ եղի՛ր
անոնց՝ իրենց դժուարին պարտականութեանցը
կատարման մեջ:



ՔԵՍՏԱԼՈՅՑԻԻ ԿԵԱՆՔԻՆ ՈՒ ԳՈՐԾԻՆ

ՈՒՐՈՒԱԳԻԾԸ (*)

Հարուստ չէին ծնողքը Հայնրիխի, որ, վեց տարեկան հասակին մէջ որք մնացած իր պատուական հօրմէն, մեծցաւ իր բարի և առաքինի մօրը խնամոցը տակ: Մայրը իրեն աջակից ունէր՝ բառին բովանդակ իմաստովը և զլուցազնաբար անձնուէր մեծանձն սպասուէի մը, Պապլի:

Հայնրիխ մէկն էր այն տղայք որոնք, շովորականէն տարբեր և վեր իրենց հոգնուանութեան պատճառաւ, չեն հասկցուիր ոչ միայն իրենց ընկերներուն, այլ նստի, յաճախ, այն ռաստիարակներուն կողմանէ որոնք անկարող են հողիներուն խորը իջնելու, հոն գտնելու համար ոսկին՝ զոր կը ծածկէ գուղձը: Ուստի, տղեղուկ, ձախաւեղ, թափթփած, միամիտ, երկչոտ և մտածկոտ,

(*) Յետագայ տղերը քաղուած (յաճախ բառաբան) և ներշնչուած են, մեծ մասամբ, Ալպէս Մալչի ԿԵԱՆՔ ՔԵՍՏԱԼՈՅՑԻԻ գեղեցիկ գիրքէն: Alb. Malche VIE de PESTALOZZI, Payot, Lausanne, 1927.

բայց նաև ուշխատասէր, լրջամիտ և իր ընկերներէն հետո ապրել սիրող Հայրենիքը նշաւակ էր ծաղրի և չարածճի կատակներու, ու իր յոռի գիւրիս, ուղղագրական սխալներուն և չգիտեմ տակաւին ո՛ր թերութեանցը համար կը յանդիմանուէր այդ իբր թէ ողորմելի աշակերտը որ «մարդ ըլլալիք չունէր», թէև այն օրը ուր, երկրաշարժի ցընցումի հետեւանքով, աշակերտներ և դաստիարակ լեղապատառ փողոց խոյացած էին, այդ «ողորմելի» աշակերտն էր որ խելայել-ղօրէն վեր ելաւ սանդուղէն՝ վախկոտներուն թողած գլխարկները և սլայուակները բերելու համար:

Դեռատին Բեսողալոցցի իր պարապուրդքը կ'անցընէր Ձուրիխի մօտ գիւղ մը, իր մեծ հօրը քով, ապրելով հոն՝ ոչ միայն իր խառնուածքին պատշաճող կեանքը բնութեան ծոցին մէջ — ամէն չարեաց աղբիւրը քաղաքն է, պիտի ըսէ յետոյ — այլ նաև այցելելով հիւանդներուն և աղքատներուն, այս կերպով շփման մէջ գնելով ինքզինքը մոզովորդին տարապանքին և շուտութեան հետ Բեսողալոցցիի գերզգայուն հողին շէր կրնար խորապէս չտպաւորուիլ իր անսածնութէն, ու սլատանեակը կը մրմնջէր. «երբ մեծնամ, ձեզի պիտի օգնեմ»: Տարիներ յետոյ, Պազէլ քաղաքին մէջ, ճամբան տեսնուելաւ:



Բեսողալոցցի՝ կօշիկները յարդէ կապով կապած, դրամ չունենալով, կօշիկին արծաթէ կոճակները տուած էր չքաւորի մը: — Ուրիշ օր մը, բարեկամէ մը փոխ առած քիչ մը դրամը՝ ճամբան դացած ատենը տուած էր խեղճ գիւղացիի մը որ իր կովուն կորուստը կ'ողբար:

Բայց ասոնք բաւական սովորական ձեւեր են ողորմութեան, թէև ոչ շատ սովորական առաքինութիւն: Բեսողալոցցի, սովորականէն վեր հողի մը, ա՛յլապէս պիտի օգնէր ժողովուրդին: Այս նպատակաւ, և էր իմացական-բարոյական մշակոյթին վրայ շատ գեղեցիկ ազդեցութիւն մը ունեցող մէկ քանի պատուական ուսուցիչներու առջնորդութեամբ, ինչպէս նաև մէկ քանի ցնոիր բարեկամներու հետ շքեմամբ, նախ աստուածաբանութիւն, յետոյ իրաւաբանութիւն ուսաւ, սորվելու համար թէ ի՛նչպէս կարելի էր օգնել աղքատին ու ի՛նչպէս կարելի էր անիրաւութիւնները բաժնալ ընկերութեան մէջէն:

Յիմար նկատուելու ստիճան խանդավառ և զաղափարապաշտ այս հողին, կրօնքին իսկութեամբը խորապէս տազարուած, և կորովով գեղուն՝ ամէն անոնց պէս որ բարիին և ճշմարիտին անկեղճ և զօրաւոր համարուին ունին, իր կեանքին նպատակ ընտ-

92055
11

1700-2000

3795-2006



րած էր ժողովուրդը վերանուցանել դաստիարակութեան միջոցաւ: Միտքը սրտին մէջ կրող այդ մեծ մարդը, որ ենթակայ եղաւ մարդոց ստորնութեանց, անդադար և հակառակ ամէն բանի իր տեսլականին ետեւէն վազեց, և զա՛յն միայն տեսնող իր կեանքը եղաւ շարք մը դժբաղդութեանց՝ որոնք կրցան զգետնել, բայց չէին կրնար ըստպաննել հաւատքը և կորովը՝ Սոկրատեսբուն, Ֆրանսուա տ'Ասիզներու արմէն բուսած այս մեծ տեսանողին, որ «բեր մուրացկան սպարեցաւ, մուրացկաններուն սորվեցնելու համար իբր մարդ սպրիւր» Ընդհակառակը, դժբաղդութիւնները նոր ոյժ մը կը պարգեւէին իր կեանքը մարդկութեան շարունակ նուիրած այդ մարդուն, որ, օր մը, սույլէ մը ջախջախուելու վտանգէ՛ մագապուր պրծած, այս սրկածին մէջ Աստուծոյ կա՛մքը կը տեսնէր և կը կազդուրէր իշրարոյսլքուած էութիւնը, իր կեանքին նըպասակ ընտրած գործը ի՛նչ ըլլայ ըլլայ գուրխ հանելու հաստատ որոշումով: Ինքն իրեն հանդէպ խոստմնադրուծ մը չեղաւ երբեք անյողդող յարատեւութեամբ օժտուած այդ կորովին՝ որ ուխտած էր «մեռնիլ կամ յաջողիլ»:

Անշուշտ, թէ՛ իր անձին և թէ՛ իր ընտանիքին սիրոյն համար, պիտի ուզէինք որ հազուադիւտօրէն և այլամերժօրէն զազափարապաշտ այդ հոգին նուազ զգացուններէն տարուող, աւելի «գործը պիտցող» մէկը ըլլար, որովհետեւ երկու բարեմասնութիւնները զիրար չեն արտաբերու: Բայց ասիկա չ'արգելեր որ հիացում և պաշտում զբանք Բեսդալոցցիի համար, այնպէս ինչպէս որ է:

Աղէկ է կրկնել, իր բովանդակ կեանքին մէջ իր տեսիլքին ետեւէն վազեց, ու զայն իշրականացնելու համար ոչ նիւթական — զըրամին համաբարհամարանք միայն ունէր — ոչ բարոյական ունէ զոհոյթութեան, ու յաճախ աներեւակայելի գոհողութեան առջեւէն ընկրկեցաւ:

Անուանի հողագործի մը քով ժամանակաւ աշկերտութիւն ըրած Բեզուլոցցի, որ հիմա պատուական կնոջ մը հետ ամուսնացած էր և շայր էր, փորձեց հողագործութեամբ պարապիլ: Բայց ըլլա՛յ անոր համար որ հողը ամուլ էր, ըլլա՛յ աննպաստ օդերուն պատճառաւ, ըլլա՛յ «գործը չգիտնալուն» համար, ըլլա՛յ նաև, ներելի է ենթադրել, անոր համար որ կեանքին նպա-

տակը կը լլկէր զինքը անդադար, հակառակ իր անդուլ աշխատութեան, հակառակ իր կնոջ և բարեկամներու նիւթական և բարոյական աջակցութեան, յաջողութեան օրերուն յաջորդեց ձախորդութիւնը:

Կարօս մնալու չափ չքաւոր, առանց հասոյթի ասլահով աղբիւրներ հայթայթած ըլլալու, պարզապէս զգացումէն մղուած, Բեսդալոցցի զիւցեղնական զաղափարն ունեցաւ՝ այդ միջոցին (1798) Եւրոպան բռնկեցող ֆրանսական Յեղափոխութեան և անոր արձագանդը եղող հելվետական Յեղափոխութեան հետեւանքով աղքատ և լքեալ որբերու համար զվրոցի մը վերածելու այն ազարակը գոր Նէօյհօֆ կոչած էր և ուր չէր յաջողած իբր հողագործու կ'ուզէր կերակրել, հագուեցնել, կրթել այդ խեղճերը, ինքը թշուառ, կ'ուզէր թշուառութենէ ազատել այդ հէք էակները և ընկերութեան համար օգտակար մարդիկ ընել այդ խեղճ ապականածները՝ ձեռական աշխատութիւնը լծորդելով իմացական աշխատութեան: Սյդ սուրբացիկներուն կ'ուզէր սորվեցնել աշխատութեան յարդը և աշխատութեան շնորհիւ ասպրուստ ձարելու բարձրութիւնը, իբրը մակարոյձ ասպրելու նուաստութեան քօփ:

Տղաք ուսում ստանալով հանդերձ պիտի սորվէին ամառը արտերուն մէջ աշխատիլ, ձմեռը բամբակ մանել և հիւսել:

Բեսդալոցցի Նէօյհօֆի մէջ ըրաւ մանկավարժութեան իր առաջին փորձելը, և իր իրական ուսուցիչը եղաւ, այս մարդին մէջ, ամէնէն առաջ, իր գաւազը՝ փոքրիկն ժաքլին: Հանճարեղ յայտյանդիման իմացողութեամբ լեցուն այս մանկավարժը, որ նոր ժամանակաց մէջ մեծ վարկ վայելող զիտական մանկավարժութեան էական ըսկզբունքը — «գործօն զպրոց» ի սկզբունքը — գտած էր, Նէօյհօֆի մէջ կը գործադրէր արդէն, ի մէջ՝ այլոց, մասնկազարժական միջոց մը որ տակաւին նորութիւն կը նկատուի մեր օրով. այն է՝ ամէն մէկ վայրկեան եւ քայլ առ քայլ հետեւիլ իւրաքանչիւր տղու ֆիզիքական, իմացական և բարոյական վիճակներուն և արձանագրել իր զիտողութիւնները:

Բայց անձնուէր դաստիարակին գերազանցողէս մաշդասիրական այս ձեռնարկը, որ միեւնոյն ատեն փորձառական մանկավարժութեան սենսակ մը աշխատանոց էր երկար կեանք չէր կրնար ունենալ, սրով հետեւ ամէն ձեռնարկի յաջողութեան ջի-

զը — զրամը — կը պակսէր, ու կինն ալ հիւանդացած էր:

Ստիպուեցաւ արձակել իր սիրելի տղաքը: (*) Մեկնեցաւ նաև իր կինը իր զուկին հետ, առանց փոխադարձ ունէ ատելութեան զգացումի, այլ պարզապէս ասլրելու յարմար կերպ, պատշաճ իւրաքանչիւրին խառնաւածքին:

Բեազալոցցի, առանձին մնացած իր տևսիւքին հետ, զոր բնաւ չէին տկարացուցած ոչ ձախորդութիւնները և ոչ ալ գիւղացիներուն կամ փողոցէն անցնող դպրոցականներուն անցութ ծաղերնը, կը գրէր՝ աւարտելու համար իր մէկ երկը, Մեմուիկիւայի վր գիւեհաջան աւխաւանքը, շարք վճիռներու՝ յեր Բեազալոցցի կը քննադատէ զըսլ-

(*) Նեոյճօֆը Աեազալոցցիի կնանքին մէջ մասնաւոր տեղ մը գրաւած է: Իր թուը, հակառակ իր մեծ հօրը կտակին, ծախեց զայն Սահայն, 1912 էն ի վեր, 1904 էն, սկսեալ թափուած ջանքերուն շնորհիւ, Նեոյճօֆը վերագնուած և ազգային հաստատութիւն մը եւ շա՛տ է, Բեազալոցցիի ըզձացած գրութեամբ իր հարիւրամեակին առթիւ, փափազ յայտնուեցաւ որ կատարուած հանդանակութենէն բաժին հանուի նաև Նեոյճօֆին:

բոցներուն մեքենական ընթանցքը և կ'ուզէ որ հողին մշակուի ի ներքուս, մանկավարժական ամէնէն հոյակապ գիւտը՝ որով կը պարծի արդի մանկավարժութիւնը:

Նեոյճօֆի իր տղոցմէն բաժնուելէ վերջ, տասնևութը տարի Բեազալոցցի զրական աշխատութեանց անձնատուր եղաւ, առնց մէջ զլիաւորը ըլլալով Այնհարս ունի Կերպուսը, իր համբարած փորձառութիւններովը կազմուած մանկավարժական վէպ, որ մեծ յաջողութիւն կը գտնէ Զուիցերիոյ մէջ և Զուիցերիայէն դուրս, մասնաւորապէս ի Գերմանիա:

Բայց խօսիլը, որեւէ չէր գոհացներ զինքը: Իր հողոյն էական պահանջը գործն էր, ու դործելու միակ արդիւնաւոր ձեւը — հիմա դարձեալ ու ամէն ատենէ աւելի կը հաւատար անոր — վարժապետ ըլլալն էր:

Զուիցերիոյ մէջ պոռթկացած յեղափոխութիւնը անգամ մը ևս հայթայթեց իրեն այդ գործը: Լեռներուն մէջ հարիւրաւոր տղաք երեսի վրայ մնացած էին թափառայած, սովալլուկ, որոնց հողը ստանձնող մէկը իզուր կը փնտռէր Կառավարութիւնը: Բեազալոցցի ինքնամատոյց կ'ըլլայ: Կը ժողովէ հինգէն տասնևհինգ տարեկան այդ եղ-

կելիները, մանչ և և աղջիկ, ու կ'ամփոփէ Որբանոցի մը մէջ, ի Շթանց, թշնամի միջավայր, քանի որ Բեսգալոցցի բողոքական էր, իսկ Շթանցի բնակչութիւնը՝ կաթողիկէ Ութսունին մէջէն յիսունը միայն զիշեր ցերեկ Որբանոցը կը մնային, անկողինի պակասութեան պատճառաւ: Անոնցմէ շատերը այնքան հինցած քոսախոտ մը ունէին որ գրեթէ չէին կրնար քաշել. շատերուն գլուխը ծակած էր. շատերը ոջիլով լեցուն քուրջերով ծածկուած էին. շատերը նշնար էին կմախքի պէս դեղին անդոճայի աչքերով կը խնդային և կասկածի ու մտահոգութեան խորշմներ ունէին իրենց ճակտին վրայ: Ոմանք անպատկառօրէն յանդուզն էին, մութալու, կեղծելու, ամէն տեւալ խարեւայութեանց վարժուած: Ուրիշներ, ընդհակառակը, չքաւորութենէ ջախջախուած, համբերող, բայց առանց սիրոյ և վախկոտ: Այս տղոցմէն մէկը կուզ էր. ուրիշ աղջնակ մը մկանունքի կարկամութեան ևնթակայ էր. և որովհետեւ ճահիճներու մէջ ապրած էին, շատերը ջերմ ունէին ու կը փսխէին: Ամէնքն ալ, բացի երկուքէն, անօթութենէ կը մեռնէին: Հինգ հատ կար որոնք մութալը իրենց համար գործ ըրած էին: Մէկ երկու որբ կար բո-

լորովին անոք: Տասը հատին մայրը մեռած էր: Բսան հատին հայրը սպաննուած էր: Ոմանք փախած էին այն պահուն ուր պատերազմի ամէնէն տաք միջոցին՝ իրենց տունը բացերու մէջ էր:

Շատերը բան մը չէին գիտեր: Ամէնէն ուսեալները այրուբները գիտէին: Երկուքը հիւսել կարել սորված էին: Եւ որքա՛ն վատ ունակութիւններ, որքա՛ն չարիք՝ այդ տղոց մէջ:

Ահա ուրեմն հարցը: Այլակերպ, ապականամ տղոց խուժան մը: Առտուան ժամը վեցէն մինչև իրիկուան ժամը ութը անոնցմով գաւաղելու համար մէկ հատիկ դաստիարակ մը, յիսուն երկու տարեկան աշակերտ մը:

Իր տեղը ուրիշ մէկը օգնական մը պիտի ուզէր: Բեսգալոցցի չուզնր. «Վ՛ուզէի մինակ ըլլալ և անպատճառ պէտք էր որ միտմինակ ըլլայի՝ նպատակիս հասնելու համար: Ինձի համախոս մէկը չպիտի կրնայի գտնել... Օգնականներս որքան աւելի գիտուն ըլլային՝ այնքան քիչ պիտի հասկընային գիտ»

Ի՞նչ պիտի ընէ ուրեմն:

Պիտի ընէ միակ բանը զոր գիտէ: Պիտի սիրէ:

«Երբ գործս իր հարադատ հանդաման-
քովը կը դիտեմ, չկար մէկը որ ինձի չափ
անկարող ըլլար զայն ի զլուխ հանելու...
և սակայն ի զլուխ հանեցի: Սէրն էր այս
բանը ընողը: Աստուածային այժ մը ունի
սէրը՝ երբ ճշմարիտ է ան և խաչէն չի
վախնար:»

...Երբ ճշմարիտ է: Բեռալոցցի կը մաք-
րէ այս վերքերը, կը խնամէ այս շեր-
մերը: Կը կերակուէ իր պղտիկները, զա-
նոնք կը հաղուեցնէ: «Աստուծո՛ւ մինչև իրի-
կուն մինակ է՛ր իրենց հետ: Իմ ձեռքէ:» Կ'ըն-
դունէին ամէն բան որ կրնար օգտակար ըլլալ
իրենց մարմնոյն և հոգւոյն: Ամէն օգնութիւն՝
ի հարկին, ամէն մխիթարութիւն, ամէն զը-
թութիւն անմիջապէս ինձմէ կազար իրենց:
Իմ ձեռքս կը բռնէր իրենց ձեռքը, իմ աչ-
քերս կը հանգչէին իրենց աչքերուն վը-
րայ: Իմ արցունքս կը հոսէր իրենց ար-
ցունքին հետ, և կը ժպտէի՝ երբ անոնք
ժպտէին: Աշխարհէն, Շղանցէն դուրս էին,
անոնք ինձի հետ էին և ես՝ իրենց հետ:
Իրենց ասուրը իմս ալ էր, իրենց ըմպի-
ւիքը իմս ալ էր: Շուրջս ոչինչ ունէի, ըն-
տանիք չունէի, բարեկամ չունէի, սպասու-
որ չունէի, զիրենք միայն ունէի: Իրենց

մէջ էի՝ երբ քաջաոող էին, իրենց սնու-
րին քով՝ երբ՝ հիւանդ էին: Անոնց մէջ-
տեղ կը քնանայի: Իրիկունը ամէնէն ևտքը
կը պառկէի և առտուն ամէնէն առաջ կ'ել-
նէի: Երբ անկողինը ըլլայի՝ իրենց հետ
կ'աղօթէի և ուսում կ'աւանդէի անոնց՝ մին-
չև որ քնանային. իրենք կ'ուզէին: Անդադար
վարակուելու ենթակայ, ես ինքս հոգ կը
տանէի անոնց հազուատներուն և անոնց ան-
ձին՝ որոնց աղտոտութիւնը զրեթէ անդար-
մանելի էր:

«Ահա ինչպէս եղաւ որ տակաւ առ տա-
կաւ այս աղաքը ինձի հետ կապուեցան և
ամանք այնքան խորապէս որ իրենց ծնո-
ղաց և բարեկամներուն կ'ընդդիմախօսէին՝
երբ անոնք անմիտ կամ սուտ բաներ ը-
սէին իմ մասիս: Կ'զգային թէ ինձի դէմ
անիրաւութիւն կ'ըլլար և կարծեմ թէ այս
պատճառու կրկնապ ո կը սիրէին զիս:»

Հակառակ իր յառաջացեալ տարիքին, յոգ-
նիլ չըլիտէ, ամէն բանի կը հասնի, ինքն
է տնօրէնը, ինքն է դաստիարակը, ինքն
է հսկողը, ինքն է սպասուորը. (մէկ տըն-
տեսուէր ունի իրեն օգնող): Անդադար
իւր տղոց հետ է, իր քունն իսկ զսկելով
անոնց հողածութեան: Ինչ փոյթ թէ ա-

նողջութիւնը լրջօրէն խանդարուած է, արիւն կը թփնէ. իր սիրական տղոցը հետ է, անոնց օգտակար կ'ըլլայ, այդ կը բաւէ իրեն. ուրիշ բանի վրայ մտածելու ոչ ժամանակ ոչ տրամադրութիւն ունի:

Իր տղոց համար ունեցած բուռն և անհուն սէրը իր դէմյանդիմանական հանճարին գտնել կուտայ մանկավարժական այն մեթոտները որոնք «մանկավարժութեան հայր» տիւղոսին արժանացուցած են զինքը: Շթանցի «յիմարութենէն» ծնած է նոր ժամանակներու նախակրթարանը:

Ու այդ ինկած տղաքը օր ըստ օրէ կը բարձրանային կ'ազնուանային իրենց «հայրիկ»ին անձնուրաց հոգածութեան շնորհիւ: Իրենց ղէմքը բոլորովին կերպանափոխ կը դադ էր: Կ'ուզէին սորվիլ, կ'ուզէին մարդ ըլլալ: Երեք առ երեք նստած, իրարու կ'օգնէին, իրարու կը սորվեցնէին, որովհետև դաստիարակը չէր կրնար ամէն մէկովը զբաղիլ միեւնոյն ատեն: Հոս տասը տարեկան մեծ մը իր թևերը անցուցած աջի և ձախի երկու ընկերներուն վիզին, շատ դանդաղօրէն կը կարգայ տառերը, հոգ տանելով անոնց կրկնել տալու սորվեցուցածը: Հոն, ուրիշ պզտիկ խումբ մը հաշիւներու

վրայ ինկած է: Անդին ուրիշներ կը դժագրեն հերձաքարերու վրայ՝ զորս Բեազալոցցի խելք ըրած է դորձածել իր աշակերտներուն համար:

Դաստիարակը, բարի Բեազալոցցին, մէկ մը մէկուն մէկ մը միւտին քով կ'երթայ, կը սորվեցնէ թուանշան մը գծել, տառ մը գրել, հաշիւ մը ընել: Երբ նստի, ողկոյզ մը տղաք զինքը կը շրջապատեն, ոմանք ծունկերուն վրայ, ոմանք նոյնիսկ կոնակին վրայ: Ա՛հ, որքան կը սիրեն իրենց Բեազալոցցի հայրիկը:

Իրիկունը կը խմբուին Բեազալոցցի բոլորտիքը որ հայրաքար կը խօսի անոնց հետ: Իրիկուն մը անոնց կ'ըսէ. «Տխուր լուր մը առի. Ալգտօրֆ զիւղը այրէր է. բոլոր տուները ոչնչացեր են. այս սլահուս, հարիւր տղայ առանց բնակարանի, առանց հացի և առանց հազուատի մնացած են, ինչպէս դուք էիք՝ քանի մը շաքաթ առաջ: Ի՞նչ կ'ուզէք ընել անոնց համար. կ'ուզէ՞ք որ անոնցմէ քսանի չափ մեր տունը բերել տանք:

— Ո՛հ, այո, կը պատասխանեն տղաքը՝ միասիրտ:

— Բայց, կը յարէ Բեազալոցցի, աղէկ խոր-

հեցածք: Մեր տան մէջ մեր սեղանին չափ
զբամ չկայ և ազանով չեմ որ այս խեղճ
տղոց պատճառաւ հիմակուրնէ աւելի զբամ
տան մեզի: Կարելի է սէտք ըլլայ որ ա-
ւելի աշխատիք, նուազ աղէկ սնանիք և
ձեր զգեստէն բախին հանէք այս խեղճ սը-
ղոց: Ուստի, մի՛ ըսէք թէ կ'ուզէք որ դան'
եթէ տրամազիր չէք սիրայօժար կրելու
իրենց ժամանակին բոլոր այս հետեւանք-
ները:


Տղաք հաստատ կը մնան իրենց որոշ-
ման մէջ:

— Այո՛, կ'ըսեն, կ'ուզենք աւելի աշխա-
տիլ, նուազ սեւել և մեր զգեստէն բաժին
հանել այս տղոց: Այո՛, կ'ուզենք որ դան՝

Տասնըմէկ տարի, Բեռզալոց: Ի իր դա-
ւալներուն վրայ թափեց իր սակի սրտին
ու մանկավարժի հանճարին բոլոր դանձերը,
ազնուացներով երջանկացներով այդ խեղ-
ճերը, և դաստիարակելով զանոնք այնպի-
սի մեթոտով մը որմէ՛ լուսարցնը չէ գտած
մեր օրերու գիտական մանկավարժութիւնը:

Ու որ մը, յարկաբժ, կատարուելիւնը
չէնքին սէ՛տք սննստաւան հարմար թէ մա-
քիտիւնեան թշնամութեանց հետեւանքով,
եկե՛ն Ռըշանոցը գտելու:

ԲԵՍՊԻԱԼՈՅՑԻ ԾՅԱՆՑԻ ՄԻՋ (ԳՐՈՊԻ ՆԱԿԱՆ ԱՐԽՈՒՄԸ)



Մեծ փորձութիւն մըն էր հիւանդ Բե-
զալոցցիին համար այն վայրկեանը՝ ուր
պէտք էր բախուիլ իր աշակերտներէն, իր
հօգուց հատարներէն: Ամէն մէկուն համար
ծրար մը կապեց, ամէն մէկ ծրարի մէջ
դրաւ հաց և յիչ մը գրամ, յետոյ, հեկե-
կալով, իւրաքանչիւրին ծրարը կախեց ա-
մէն մէկուն կոնակէն: Կսկծեցուցիչ տես-
քան մըն էր: Բեզալոցցի զանոնք ամէն-
քը ողջապարեց վերջին անգամ ըլլալով և
օրհնեց. յետոյ, դաստիարակ և աշակերտներ,
կամ մանաւանդ հայր և զաւակներ, իրար-
մէջ բաժնուեցան առ յաւէտ:

Ու դար մը վերջը, մեծ մանկավարժին
արձանին տակ կամ Կրօպի խմբունկարին
մէջ ալ կ'ըզատ բարակեւելը իր վեհ սրտին:
Եւ դու, դաստիարակ, երկիւղածութեամբ կը
համակուիս ի տես այդ իտէալ դաստիա-
րակին, որուն գլխանցքէն կախուած են բազ-
դէն հարուածեալ երբեմնի այդ ապական-
եալները՝ զոր զորովսով լեցուն հրեշտակ-
ներու է փոխած մանկավարժը: Կ'ըզատ թէ
կուրծքդ կ'ուտի՝ հետզհետէ, Եսթիւնդ կը
վերանայ, ու ան լիտակցարար ծունր կը դը-
նես այդ սուրբ անդրիին ստջև նրունք պատ-
ուանդանը կը թրջեն պաշտումի արցունքդ:

1799 ին, դպրոցները կը պարզէին ողբալի վիճակ մը, որուն մասին դադափար չին կրնար կազմել ամէնէն յետադէմ վարժարանի աշակերտներն անգամ, մեր օրով: Շատ տեղեր, դպրոցի յատուկ շէնք չկար. տղաք, երբեմն ուսուցչին, երբեմն ալ ծնողաց տան մէջ կը հաւաքուէին: Հազուադէպ չէր հարիւր տղայ գիղուած գտնել մըթին սենեակի մը մէջ: Ոչ դպրոցական որոշ տարիք և ոչ ալ դասարանական բաժանում: Ամէն տղայ իր գիրքը կը բերէր և ուսուցչին քով կ'երթար դասը ըսելու Տիրոջ դասը գոցն էր, և ով որ ամէնէն աւելի արագօրէն ըսէր՝ լաւագոյնը կը համարուէր: Ուսմանց ծրագիրը խեղճուկ բան մըն էր. քրիստոնէական, աղօթք, երգ: Եթէ ծնողք ուզէին, գիրի դաս ալ կ'աւանդուէր, բայց գրեթէ երբեք աղջիկներու հազուադէպօրէն նաև հին ազգաց պատմութիւն և հաշիւ:

Ուսուցչի պաշտօնը ածուրդի կը դրուէր և բնականաբար ամէնէն քիչ թոշակով գահացող ուսուցիչը կ'ընտրուէր: Մնաց որ ուսուցչութիւնը ուրոյն ասպարէզ մը չէր.

որմնադիրներ, պանդոկապետներ, գերեզմանափորներ, ոստայնանկներ, լուսարարներ, ազարակի ծառաներ ուսուցչութեան թեկնածու կը ներկայանային, երբեմն երկու արհեստները միանգամայն ի դարձ զնելով: Անոնց մէջ կային այնպիսիներ որ նոյնիսկ դրել գրեթէ չէին գիտեր:

Դպրոցներու այս վիճակին դարման տանելու համար՝ Պետութիւնը որոշեց նախ և առաջ վարժապետանոց մը բանալ: Անոր տնօրէնութիւնը՝ առաջարկուեցաւ Բեսողալոցցիի, որ մերժեց, որովհետև ամբողջ մտածումը Շղանց վերադառնալ էր, և ուրիշ բան չէր ուզեր՝ բայց եթէ իր փորձերը շարունակել, կանոնաւոր դպրոցի մը մէջ կիբարկելու համար գտած մանկավարժական ճշմարտութիւնները:

Կառավարութիւնը ըմբռնեց Բեսողալոցցիի անշահախնդիր և զուտ դադափարապաշտական մտածումը, և զայն կարգեց դաստիարակ՝ Պերգուի (*) վարի դպրոցին, ուր կ'ընդունուէին աղքատ և գիւղացի տղաքը: Այս կարողադրութիւնը սպիացոց թուրքերը հիւանդին որ, ի մեծ զարմացում ամէնուն, իր

(*) Գերմ. Burgdorf

հիւանդ մարմնովը, դոր դարմանելու համար
կընդհանրէր զացած էր, վագեց ի Պերդու՝
ստանձնելու իր պաշտօնը:

Պերդուի դպրոցին դաստիարակն էր կօշ-
կակար մը, որ կօթանասուն երեք աշա-
կերտ սնէր: Աշակերտներուն կէսը յանձ-
նաւեցաւ նորեկ դաստիարակին: Հոս իյայտ
կու դայ Բեսդալոցցիի նկարագրին մէկ կող-
մը, ինքը որ իր արտայայտած զաղափար-
ներովը մեծ նեղինակութիւն կը վայելէր,
այդ մեծ մարդը, զերծ ամէն անսպասա-
կան զղացումէ, կը յօժարի իբր օգնական
մտնել կօշկակարին դասարանը և այբուբնի
սորվեցնել: Չէ՞ որ իր տիրական զաղա-
փարը — դուիցերիացի ժողովուրդը ի հիմա-
նէ վերակերտելու զաղափարը — իրականցնե-
լու առիթը ներկայացած էր. ի՞նչ փոյթ
մնացեալ փոքր, սղորմելի բաները՝ այդ
իրապէս մեծ մարդուն համար:

Արի տես որ կօշկակարը մտմտութի մէջ
կ'իջնար: Մրցակից մը կը տեսնէ եռանդուն
խանդավառ նորեկին մէջ: Ու, անկէ ազա-
տելու համար, կը չիմէ զիւրին զէնքին,
զբպարտութեան, և նախ՝ զբպարտութեանց
ամէնէն վտանգաւորին, անկրօնութեան: Հե-
տևանք. ժողովրդին ազքատ դասակարգին

ժողովին բողոքին վրայ՝ Բեսդալոցցի կ'անց-
նի վերի դպրոցը, բարեկեցիկ դասակարգին
տղոց վրայ կատարելու համար իր փորձը,
քանի որ ա՛յդ դասակարգն էր որ անկրօն
և սղէտ այդ մարդը հրաւիրած էր փորձ կա-
տարելու տղոց վրայ:

Երկչոտ Բեսդալոցցին, շփոթութեանց ճրդ-
նաժամերէն անցնելէ վերջ, իրեն յատուկ ե-
ռանդովը կը փարի գործին, կը փնտոէ, կը
փորձէ և, հարիւր տարի կանխելով, հան-
ճարեղ զիւտեր կ'ընէ՝ դաստիարակութիւնը բը-
նական հիմերու վրայ դնելու, կեանքը դպրո-
ցին մեջ մտցնելու, մէկ բառով եւ ինչպէս
իկեր կ'ըսէ՝ «դաստիարակութիւնը հոգեբանա-
կանացնելու» մարդին մէջ:

Ուրիշ ամիսէ ի վեր կը պաշտօնավարէր,
երբ ամառներջի քննութիւնները հասան: Յազ-
թանակ մը եղան անոնք, աւելի ճիշդ, հը-
րաշքի պէս բան մը, և Դպրոցներու Յանձ-
նաժողովը յարմար դատեց Բեսդալոցցիի զըր-
կել տեղեկադիր մը բրուն մէջ կ'ըսէր, ի մէջ
այլոց. «Այլագան ընդունակութիւններով ձեր
աշակերտներուն զարմանալի յաջողութիւն-
ները պայծառօրէն ցոյց կու տան թէ անպի-
տան աշակերտ չի գտնուիր՝ երբ ուսուցիչը

գիտէ ճանչնալ անոր ընդունակութիւնները
և զանոնք մշակել իրօք հոգեբանական ար-
ուեստով մը»

Քննութիւններէն վերջ, մանչերու Երկրորդ
դասարանին դաստիարակ կ'անուանուի, թէև
իր միտքը և սիրտը դէպի Նէօյֆօֆ կ'ուղ-
ղուի միշտ, ուր կը փափագէր որ կառավա-
րութիւնը ձրի և պաշտօնական Որբանոց
մը հիմնէր:

Այս միջոցին է որ իր զաւակը ծանրա-
պէս կը հիւանդանայ ի Նէօյֆօֆ, մազապուր
պրծելով մահուանէ՝ իր մօրը ինչպէս նաև
Պապլիին խմորէն, վաղեմի սպասուհիի մը՝
Էլիզապէտի՝ անձնուէր խնամողը շնորհիւ,
և Բեսդալոցցի, որ ղիտէր թէ իր որդւոյն
կեանքը վտանդի մէջ էր, Նէօյֆօֆէն, ուր
կանչուած էր փութով, Պերդու վերադարձին
չոիկ իր վշտին հետ, իր պաշտօնին կի-
րառման մէջ կը փնտռէ իր մխիթարութիւնը:

Վաթսուենի չափ աշակերտ ունէր, մանչ
և աղջիկ, 8-15 տարեկան: Փայլուն յաջողու-
թիւնները իր համբաւը կը տարածէին Զուի-
ցերիայէն դուրս, և հոչակաւոր անձնաւոր-
ութիւններ կու գային: Բօտէն ճանչնալու իր
գործը: Երջանակը հետզհետէ կ'ընդարձակ-
ուէր նոր աշակերտներու և նոր ուսուցիչնե-

րու ժամանումովը:

Այդ միջոցին կը հիմնուի «Ռաստիարա-
կութեան Բարեկամներու Ընկերութիւնը», ո-
րուն առաջին գործը կ'ըլլայ Բեսդալոցցիէն
խնդրել իր մանկավարժական սկզբունքնե-
րուն և գործելակերպին մէկ ամփոփումը:
Բեսդալոցցի կը պատրաստէ այդ աշխատու-
թիւնը, Ընկերութիւնը կ'ուսումնասիրէ գայն,
յետայ Յանձնաժողով մը կը ղրկէ՝ որպէս զի
ներկայ ըլլայ վարպետին և անոր օգնական-
ներուն դասախօսութեանց: Յանձնաժողովը
մանրամասնօրէն և խղճմտօրէն կը կատա-
լէ իրեն յանձնուած պաշտօնը և կը ներ-
կայացնէ դրուատալից տեղեկաղիք մը, մատ-
նանիշ ընելով թէ՛ աշակերտները կարի կարճ
ժամանակի մէջ կը սորվին հեղել, կարդալ,
գրել և հաշուել՝ ամենամեծ յաջողութեամբ:
Թէ՛ վեց ամսուան մէջ անոնք կը հասնին
աստիճանի մը որուն երեք տարիէն պիտի
կրնար հասցնել զիւրի դաստիարակ մը իր
աշակերտները: Թէ՛ իրաւ է որ այս յաջո-
ղութեան մէջ մեծ բաժին ունի վարպետին
և անոր օգնականներուն ձեռնհասութիւնը,
բայց անոր բուն պատճառը մեթոսի'ն մէջ
պէտք է փնտռել, մեթոս՝ որ հիմնուած էր,
կ'իշխէր անգամ մըն ալ, այսօրուան «գոր-

ծօն դպրոց», «գուարթ դպրոց» կոչուած զըս-
րոցներու սկզբունքներուն վրայ և կը զօր-
ծածէր անոնց գործածած միջոցները (շար-
ժական տառ, նախ կարգալ՝ յետոյ հեղել,
նոյն տառերը իրարու քով շարել տալով,
տարբաղաղրել և վերբաղաղրել տալով ծա-
ռայեցնել թուարանութեան ուսման, ուսում-
նական շրջագայութիւններ, աշխարհադրա-
կան երևոյթները պիտել տալ, յետոյ զա-
նոնք ներկայացնել տալ կառով, են. են.)։ Ու
սեղեկաբերը կ'եզրակացնէր՝ թելադրելով
որ այդ սքանչելի մեթօտը ներմուծուի Զուի-
ցերիոյ բոլոր վարժարաններուն մէջ։

Այս իղձը լսելի չեղաւ. բայց կառավա-
րութիւնը պզտիկ նպաստ մը յատկացուց
զդեակի դպրոցին (կառավարութիւնը զդեակ
մը տրամադրած էր Բեսդալոցցիի դպրոցին
համար)։ Բաց աստի, հրատարակութիւննե-
րու միջոցաւ ժողովուրդին կը ծանօթացը-
նէին դպրոցը։

Ա՛լ ժամանակը եկած էր որ Բեսդալոց-
ցի ի գործ դնէր իր մէկ ծրագիրը որով կ'զբա-
ղէր մէկ քանի ամիսներէ ի վեր։ Այս պատ-
ճառաւ, դաստիարակի պաշտօնէն կը հրաժա-
րի և լրագիրներու միջոցաւ կը ծանուցանէ
թէ Պերդուի զդեակին մէջ կը բանայ կրթա-

կան Հաստատութիւն մը՝ բաղկացած զի-
շերութիկ վարժարանէ մը մանչերու հա-
մար և վարժապետանոցէ մը։ Ծրագրին
մաս կը կազմէր նաև երրորդ բաժանում մը,
2-8 տարեկան աղքատ տղոց յատուկ, որ
վեց եօթը ամիս յետոյ պիտի բացուէր։
Առաջին երկու բաժանումներու աշակերտ-
ները թոշակաւոր պիտի ըլլային, իսկ աղ-
քատ տղաք բարերարներու պաշտպանու-
թիւնը պիտի վայելէին։ Գործի իր ընկերներն
էին իր օգնականները։

Բազմաթիւ հարուստ և աղքատ աշակերտ-
ներ իրարու ետեւէ կու գան, այնպէս որ
նոր աշակերտ ընդունելու համար տեղ չի
մնար, և Բեսդալոցցի դրամ չունի որ շէն-
քը մեծցնէ։ Բայց աղքատ աշակերտները
չի մերժեր, ունեցածը կը ծախսէ անոնց հա-
մար և չունեցածին համար ալ նպաստ կը
խնդրէ նախարարէն որ անձամբ դպրոցը այ-
ցելած է և և հաստատած է տղոց յատու-
շաղէմ վիճակը։

Հաստատութիւնը մեծ հոշակ կը շահի,
հիացմամբ կը խօսին ձեռնարկին մասին,
ամէն կողմէ այցելուներ կու գան տեսնել
պայն մօտէն։ Բեսդալոցցի ինքզինքը մոռ-
ցած է, չի գոհանար իր աշակերտներովը

կերտներովը զբաղելով, կ'ուզէ իր մեթոտը բացատրել ամէնուն՝ հրատարակութեանց միջոցաւ Բայց ո՞ւրկէ գտնել ժամանակ: Ի՛հ, ո՞վ կրնայ արգելել զինքը զիշերը աշխատելէ՝ փոխանակ քնանալու: Այս պայմաններուն մէջ կ'արտադրէ իր ծրագրած գիրքերը, առանձին կամ աշխատակցութեամբ: Ինչպէս կերգրուս կը դաստիարակէ իր սլաքերը՝ անոնց զլսաւորն է: Այս գործին մէջ, հեղինակը մէկ կողմէ բուն կերպով կը քննադատէ աւանդական մեթոտները, միւս կողմէն ցոյց կու տայ բանաւոր նոր ուղի: Թիւնը: Գիրքը նոր հետաքրքրութիւններ կ'սրբօնցնէ, դպրոցին շուրջ, և հոյակապ այցելուներ, գարծը մօտէն տեսնելէ վերջ, հիացմամբ կը մեկնին: Ոմանք ալ քննադատելու նպատակաւ կու գան եւ հաւատափոխ կը մեկնին:

Եւ ահա, յանկարծ, նորէն բնագալոցցիական ճակատագիրը կ'աթննայ ու կը վերսկսի իր ապստամբեցուցիչ խաղը: Նորէն կ'ուզեն շէնքը ուրիշ նպատակի յատկացնել: Ու Բեոզալոցցի ի դուր նորէն կը պաղատի, մէջ կը բերէ տարիքը, աղքատութիւնը, իր երկրին ծառայելու սէրը:

Կառավարութիւնը խուլ կը մնայ իր թա-

խանձանքին, բայց անոր տրամադրութեան տակ կը չնէ, ժամանակի մը համար, Միւնսխընպուքսէի մէջ վանք մը, ուրկէ քիչ հետու, Հօֆվիլի շքեղ կալուածին մէջ, Էմմանուէլ տը Յէլէնպէրկ յաջողութեամբ կը փորձէր զիտական մեծ մշակոյթը: Երիտասարդ, ձեռներէց, օգտուելով բացակայութենէն Բեոզալոցցիի, որ, այդ միջոցին, Զուիցերիոյ գանազան կողմերէն ընդունած հրաւերներուն մէջէն Իվերտօնը ամէնէն աւելի նպատակայարմար գտած է և հոն գացած է տեղւոյն վրայ ուսումնասիրութիւններ ընելու համար, Յէլէնպէրկ կը բանակցի Բեոզալոցցիի գործակիցներէն երկուքին հետ, կը համոզէ, և անոնց հետ պայմանագրութիւն մը կը կնքէ: Այդ պայմանագրութեան համեմատ, Բեոզալոցցի տէրը պիտի մնայ իր դպրոցին, բայց Յէլէնպէրկ անոր տնօրէնը և մատակարարը պիտի ըլլայ: Վերագարծին, Բեոզալոցցի կը սրտմտի, յետոյ կէս մը կը համոզուի: Կը խորհի թէ եղածը թերեւ ազէկ կարգադրութիւն մըն է. մ'կը նիւթականով, միւսը բարոյականով պիտի զբաղի: Մնաց որ, անհամաձայնութեան պարագային, Իվերտօնը պատրաստ է: Միամիտ և անուղղայօրէն բարի մարդ, որ աշխարհը բարի կը տեսնէ

և յետին միտքը, շահախնդրութիւնը չի հասկնար:

Ճէլէնպէրկի առաջին գործը կ'ըլլայ Նէօյ-հօֆ ղրկել Բեսդալոցցիի ընտանիքը, յետոյ կ'ուզէ ճամբել ձրի աշակերտները: Ըամբել ձրի աշակերտները. Բեսդալոցցի ամէն բանի կրնայ համակերպիլ, բայց ատոր՝ երբև'ք:

Գործէն պաղած էր, սիրտ չունէր, և քիչ ատենէն բաժնուեցաւ իր աշակերտներէն՝ յուզիչ խօսքերով:

Միւլսընպուքսէի հաստատութեան մէջ կարգ կանոնը կը տիրէր, բայց ոչ սէրը: Դաստիարակները, աշակերտները հրաժարելու մասին կը խորհէին: Ճէլէնպէրկ, որ ինքզինքը մատնութեան գոհ դացած կը նրկատէ, փաստի հատուցում կը պահանջէ Բեսդալոցցիէն: Այս վերջինը կօշիկը կը հանէ սեղանին վրայ կը դնէ և կը յայտարարէ թէ՛ եթէ ղինքը մերկացնեն, իր ուսուցիչներուն և աշակերտներուն զլուխը անցած, պիտի կտրէ Պերնը, բոպիկ, արևուն տակ: Միւսին արիւնը զլուխը կը ցաթքէ. ա՛հ, գոնէ եթէ ղիմացինը ազնուական մը ըլլար, սուրը անոր փորը կը խոթէր:

Բայց Բեսդալոցցիին հողոյն խորերէն բըխած սրտայոյզ խօսքերը կը յուզեն, կը լա-

ցնեն երկաթէ մարդը, որ ձեռքը կ'երկարէ հաշտուելու համար: Ու խնդիրը կը կարգադրուի Բեսդալոցցիի պարտամուրհակովը: 1806ի վախճանին, աղքատը վերջին վճարումը բրած էր հարուստին, ու անգամ մը ևս դրամին արհամարհանքը կրցած էր ազատարար և լարերար դեր մը կատարել մարդու ստորնութեան հանդէպ:

Հոկտեմբերի մէջ մութ գիշեր մը, Բեսդալոցցի իր եղբայրակից Բրիւզիին հետ — որ անարդ դուեր պիտի նիւթէր յետոյ Նիտըրբրի և Նէֆի հետ իրեն դէմ — դէպի գիւղ կ'ելնէր: Դատարկ տակառներու մեծաշոինդ ժխորով կու գան շատ մը սայլեր: Բեսդալոցցի անոնցմէ մէկ հատը միայն կը տեսնէ, կը պրծէ անկէ, ձիերուն կուրծքերուն կը զարնուի. կը կարծէ որ ձիերը լծուած չեն և կ'ուզէ անդիի կողմը անցնիլ: Բեղին ղինքը կը տապալէ, Բեսդալոցցի ձիերուն ոտքերուն տակ կ'երթայ, ժամանակ կ'ունենայ խորհելու թէ «անիւը կու դայ», և, անբացատրելի ուստումով մը, ողջ առողջ ինքզինքը

վոսին մէջ կը գտնէ: Այս ազատումէն շատ
կը տպաւորուի. հանդարտ է, բայց շատ զար-
մացած. ինքը, ուժասպառ, ի՞նչպէս կրցեր
էր այս շարժումը ընել, և ի՞նչպէս իր մար-
մինը ճանկոթուքի հետք մը իսկ չէր կրեր,
մինչպէս ձիերուն սմբակները կէս մը մեր-
կացուցած էին զինքը իր հազուստներէն:
Տեսէք թէ ինչպէս կը պատմէ այս աբկա-
ծէն կրած տպաւորութիւնը՝ իր կնոջը և ու-
րիշ տիկնոջ մը. «Երբ պատուած կախուած
հազուստներովս ոտքի ելայ, սիրտս չէր զար-
ներ անգամ: «Ես ինձի կը հարցնէի ժպի-
տելով. «Ե՞ս ըրի այս բանը» Աւ, առանց
վարանելու, պատասխանեցի ես ինձի. «Ոչ,
ես չըրի, Աստուած ըրաւ» Այդ օրէն իվեր,
սիրելի բարեկամուհիներ, ուրիշ մարդ մըն
եմ: Մինչև այն ատեն, Մովսէսին պէս կը
կաշտէի թէ պիտի մեռնէի առանց իմ Քա-
նանու երկիրս ոտք դնելու: Ա՛լ այդպէս չեմ
խորհիր: Պիտի ապրի՛մ և Աստուած պիտի
գործածէ զիս. ան որ զիս կ'ազատէ այս-
պէս՝ պիտի ազատէ նոյնպէս ինչ որ անհու-
նապէս աւելի արժէք ունի...: Սիրելի բարե-
կամուհիներ, ա՛լ ինքզինքս չեմ ճանչնար,
ա՛յնքան մեծ ազդեցութիւն ըրած է վրաս
այս դէպքը: Սմբողջ էութեանս վրայ կը

տարածուի հանդարտութիւն մը՝ զոր կեանքիս
մէջ չեմ ճանչցած և որ աւելի երջանիկ կ'ընէ
զիս՝ քան որքան չեմ եղած ամբողջ կեան-
քիս մէջ...: Հիմա, իմ անեղծ մնացած ուժե-
րուս տիրացած կ'զգամ ինքզինքս: Տունին
ինձի պատճառած դժգոհութիւնները ոե՛է ազ-
դեցութիւն չեն ըներ վրաս: Ուրեմն, յառա՛ջ:
Ա՛լ այսուհետև այն բանը միայն կ'ուզեմ
զոր Աստուած կ'ուզէր»

Իվերուսին մէջ շատ գեղեցիկ տպաւորու-
թութիւն մը կը թողու Բեսաղալոցցի և, փոխա-
դարձաբար, շատ գեղեցիկ տպաւորութիւն
մը կը կրէ: Շէնքին նորոգութիւնները մեծ
թափով առաջ կ'երթան, հին և նոր խան-
դավառ աշխատակիցներ կու գան հետզհետէ՝
աշակերտներուն հետ: Երջանիկ է Բեսաղալոց-
ցի, իր հոգիին խորը կը կրէ անեղծ՝ առա-
ջին օրերու իր իղձը, կեանքին իր նպա-
տակը. աղքատ տղաքը կրթէ: Ու խօսք
կ'առնէ Բրիւզիէն որ ինքն ալ այս գործին
պիտի նուիրուի: Իր կէնը, որ իր եզրօր-
մէն ժառանգութեան մը տիրացած է, իր քո-
վըն է հիմա վերջնականապէս, թէև գործի
չի խառնուիր, և կը բաւականանայ ատեն
ատեն ուսուցիչ մը կամ աշակերտ մը ճա-
շի հրաւիրելով: Այդ մեծ ընտանիքին մէջ,

որ հետզհետէ կը մեծնար ու իրեն կը քաշէր ազգականները, Բեսդալոցցի իր աշակերտներուն հետ կը ճաշէ, և իրիկունները միայն կ'ապրի իր սիրելի կնոջը հետ՝ խօսակցելով, թուղթ խաղալով: Աշակերտները երթալով կ'աւելնային, զուիցերիացի և օտար աշակերտներ: Անոնց մէջ չափահասներ ալ կային, որոնք եկած էին մեթոտին իրազեկ ըլլալու: Քսան և մէկ աւագ և օգնական ուսուցիչներ կ'աշխատակցէին վարպետին. անոնցմէ շատեր գէշ աղէկ ծակ մը կը ճարէին պատասպարուելու համար: «Ոսկի կը տեղայ տանիքիս վրայ», կ'ըսէր Բեսդալոցցի, ու այդ ոսկին իր սիրական ազգատնորուն օգտակար ընելու վրայ կը մըտածէր: Արկովիի կառավարութեան ներկայացուց աղքատանոցի մը մանրամասն ծրարդիրը, որուն գործադրութեան համար կը կարծէր որ Վիլտընշդայնի թափուր ղդեակը իր տրամադրութեան տակ պիտի դրուէր: Վեց աժիս տևող բանակցութիւնները արդինքի մը չյանդեցան. ժողովուրդը վերստին տէր դարձաւ իր ղդեակին: Ու Բեսդալոցցի ստիպուեցաւ շարունակել իր սկսած գործը՝ Իվերտօնի մէջ:

Ինչպէս քանիցս ըսուեցաւ, ժամանակա-

կից մանկավարժութեան օգին էր որ կը տիրէր վարժարանին մէջ: «Հոգ տարէք, կ'ըսէր Բեսդալոցցի իր աշխատակիցներուն, տղան գարգացնելու, և ոչ թէ մարզելու զայն այնպէս՝ ինչպէս կը մարզեն շուն մը, ինչպէս յաճախ կը մարզեն տղաքը մեր դըպրոցներուն մէջ»: Դէմյանդիմանական և դործօն ուսուցութիւն, ազատութեան վրայ հիմնուած կարգապահութիւն, խղճամիտ աշխատութիւն ուսուցչաց՝ վարպետին հովանաւորութեան տակ, գլուխ դիւի խօսակցութիւններ Բեսդալոցցիի և աշակերտներուն միջև, ասոնք էին մէկ քանիները Իվերտօնի հաստատութեան յատկանիշերուն:

Յունվար 1—12 քիչ դաս տեղի կ'ունենար, յունվար 12ի հանդէսին պատրաստութիւններովը կ'զբաղէին, այդ օրը Բեսդալոցցիի ծննդեան տարեդարձը ըլլալով: Նայն օրը, ամէն մէկ դասարանի աշակերտները իրենց սրահը կը զարդարէին, առաւել կամ նուազ պուրակի մը կը փոխակեպէին զայն, պուրակ մը իր խրճիթով, մատուռով, աւերակներով, եղբմն ալ իր ջրվէժով՝ որուն շուրերը այն ատեն միայն կը ցայտէին երբ Բեսդալոցցի մտնէր: Իւրաքանչիւր սրահի զարդարանքը ոչ միայն Բեսդալոցցիի համար

անակնկալ մը պէտք էր ըլլալ, այլ նաև գաղտնիք մը միւս դասարաններուն աշակերտներուն համար: Երգ մըն ալ կը սորվէին ի պատիւ հայրիկին: Յաճախ, նոյն օրը, աշակերտները թատերական ներկայացում մըն ալ կու տային, որուն նիւթը սովորաբար ազգային էր. աշակերտները իրենք կը շինէին դերասանի իրենց զգեստները:

Հաստատութիւնը մեծ հոշակ կը վայելէր. սշխարհի ամէն կողմերէն այցելուներ հոն կու գային գունդազունք: Բեսդալոցցի Ձուիցերիոյ հետաքրքրաշարժ բաներէն մէկն էր, բնանց համար աւելի շայեկան քան Մօն-Պլանը, որովհետև, ինչպէս կ'ըսէր այցելուներէն մէկը, Բեսդալոցցիի հետ եղողը աւելի մօտ կ'ըլլար երկինքին քան ամէնէն բարձր լեռներու վրայ գտնուողը:

Ի վերսօնը աեսակ մը կրթական ուխտատեղի եղած էր:

Դղեակին մէջ տպարան մըն ալ հաստատած էին, որ անդադար կ'արտադրէր, ծանօթացնելու համար Բեսդալոցցիի վարդապետութիւնը: Բեսդալոցցիի Հաստատութիւնը կը նկատէին վերանորոգեալ ընկերութեան մը օրօրանը, և Գերմանիա կ'որ-

գեղրէր անոր վարդապետութիւնը՝ իբր միակ միջոց ազգերը խեղճութենէ ազատելու:

Եւ սակայն, այս դիւրազգայ մարդը, սիրոյ այս մարդը՝ դժբաղդ էր նաև իր երջանկութեան մէջ, սրովհետև անհամաձայնութիւններ ծայր տուած էին իբր աշխատակիցներուն միջև: 1808ի Կաղանդի հանդէսին, ուր, ըստ սովորութեան, ամբողջ Հաստատութեան առջին ճառ մը պիտի լսուէր, սրահ կը մտնէ, բերել կու տայ իր բաց դագաղը և կը պարզէ իր բալանդակ հոգին. «Կեանքիս գործը ինձի ցոյց տըլաւ թերիներ որոնք մտքէս չէին անցած. երջանկութեան շոինդը զիս ապշեցուց... Այս գործը սիրոյ միջոցաւ հիմնուած էր. սէրը անհետացաւ մեր մէջէն: Այն դասինները զորս մեզի կը նետեն՝ կամախք մը կը ծածկեն: Թող սուի որ զիս գովեն չըրած բաներուս համար: Պատուած է այն առաջատու որ կը հաւատացնէր թէ կեանքըս արժէք մը ունի»:

Բարեբաղդաբար, սպաննացող փոթորիկները չպայթեցան և, մէկ քանի տարի վերջը, Բեսդալոցցի նորէն կը սրտապնդի: Իր վերջին տարակոյսն ալ փարատելու համար,

կառավարութենէն կը խնդրէ որ փորձագէտներ զրկէ զնահատելու համար իր գործը: Եւ այս սփոփանքով է որ կ'ողջունէ իր ամուսնութեան քառասուներորդ տարեդարձի հանդէսը, զոր Բեսողալոցցիականները ուզած էին մեծ շուքով սարքել, և որուն մէջ, մեծ մարդասէր մանկավարժը, վանական կեանք ապրող այդ պատուական ծերունին, բոլորովին կերպարանափոխ եղած, աշխարհասէր մարդու մը պէս հագուած, իր եօթանասուն և մէկ տառեկան կնոջը հետ՝ պարերը կը բանայ:

Վերջին հանդէսն է այս իր կեանքին: Գործը կը շարունակէ տակաւին տասնհինգ տարի, բայց Բեսողալոցցի չի ճանչնար անոր մէջ իր գործը, ու գործը կը քայքայուի տակաւ. որդը պահուըտած էր, չէր մեռած. ան կը շարունակէր կրծել հիմերը: Պատուական դաստիարակը ձախողած էր իբր վաբիչ՝ իր ծայրայեղ վստահութեանը հետեւանքով: Սիրոյ մարդը կ'ուզէր սիրոյ միջոցաւ ապրեցնել իր գործը. եթէ սէրը չպիտի ըլլայ կենսահիւթը, թող մեռնի գործը:

Գննադատութիւնները, կոիւնները կը սաստկանան հետզհետէ: Հաստատութեան տը-

պարանը Բեսողալոցցիականներուն զինարանը կ'ըլլայ որ գիշեր ցերեկ ուղամանիւթ կ'արտադրէ: Իգոյր տէրը կոչ կ'ընէ սիրոյ վերէժի զգացումը, ատելութիւնն է որ կը տիրէ զսրոցին մէջ:

Կեանքին այս շրջանին, միակ մխիթարութիւնը զոր սնեցաւ Բեսողալոցցի, այն լուրջ ստույգութիւնն է զոր, կատարեալ ըմբռնումով, բրաւ ֆրանսացի ժիւլիէնը:

Սյդ միջոցին, Աղեքսանդր Ա. ցարը Ձուից'րիոյ մէջ կը դտնուէր՝ Չինակիցն'րուն կողմանէ նարոյէսնի դէմ մղուած պատերազմին ատժիւ: Բեսողալոցցի առիթէն օգուտ քաղեց անէլ խնդրելու համար զերիններուն աղատագրութիւնը: Ընկերային պատշաճութիւնները ըմբռնելու անընդունակ և իր գաղափարէն տարուած այդ պարզասիրտ մարդը՝ մտերիմի մը պէս կը մօտենայ ցարին: ու անոր հետ խօսիլ կ'ըսկսի անոր կոճակէն բնելով, ի մեծ գայթակղութիւն թիկնապահին. յետոյ, սխալը նասկնալով, ցարին ձեռքը համբուրելու զերքը կ'առնէ. կայսրը պատուական ծերունին իրեն կը քաշէ, կ'ողջագուրէ, ազատագրութեան վրայ կը խօսի. թնդանօթի որոտում-

ներք տակէ աւելին թող չեն տար բնել:

Ա մինչ թէնամութիւնները կը շարունակուին Հաստատութեան մէջ, ու աշակերանները կը մեկնին ու կը մեկնին, Բեազարոցցի, որ Լօզան գացած էր, փութով կը կանչուի ի նէպօֆ, իր օրհաս կնոջը քով: Երբ հասաւ, Աննա հոգին փշած էր արդէն: Յագարկաւորութեան միջոցին, խեղճ մարդը բարձրածայն կը խօսէր անոր և ներսդութիւն կը խնդրէր: Արածութիւնը քատացաւ դայն թագելու պարտկոյն մէջ, երկու մեծ ընկուզենիներու միջև զորս կը սիրէր սիր' ի մեռելայր: Ականատես մը կ'ըսէ. «Երբ առաջին հողը ինկու, Բեազարոցցիի քայքայուած գիւնադմորը կարուեցան ստակալի կայծով մը, որուն նմանը չ'է մեռած ու է մարդկային գէմբի վրայ» (*):

Տասը տարի տեւեց Հաստատութեան օր-

(*) Ին գագաղը, որ թաղուած տեղէն գերեզմանատուն փոխադրուած էր, նորէն պիտի տեղափոխուի ի գակն սեռի պատկանող ընկերակցութիւններ կը խորշին մեծ մարդասէր մանկաբոյժին արժանաւոր և անոր գործակից ամուսնոյն՝ իրեն արժանի տապանաքար մը կանգնել: այս նպատակաւ հանգանակութեան մը ներնարկուած է:

հասը, և մարդ կը զարմանայ թէ ի՞նչ պէս կրցաւ այդքան պակն ապրիլ ան՝ այդ գաղթելի կոիւներու միջոցորտին մէջ: Հէ՛ք Բեազարոցցի, որ մշտնջենապէս անեղձ՝ հակառակ ամէն դժբաղդութեանց, և ձախորդութեանց ինքզինքը կը վերադանցէր՝ մինչև վերջը հաւատարիմ մնալու համար իր նպատակին, զոհացում տալով ամէն ստորին վերաբերմանց՝ փրկելու համար նպատակը: Այդ դժոխքին մէջ, ուր զիշերները միայն հանգարտութիւն կը գտնէ իր շուրջը, անկողինին մէջ ինկած, ամբողջ ջիղերը գէնքի տակ կաշած, կը վերակազմէ իր Լինհարտ ունտ կերպուտը, պաղատաղին կը խնդրէ իր ազգէն զուշանալ իմացական-քորոյական այն անողայ վիճակէն որ կը յաջորդէ պատերազմներուն: Իր երկերուն լիակատար մէկ տպագրութիւնը կը պատրաստէ, և իր հրատարակիչը Լայրցիկէն կը տեղեկացնէ իրեն թէ գիրքերուն բաժանորդագրութենէն զոյացած է հարիւր հազար Ֆրանք, որուն կէսը հեղինակին պիտի պատկանի: Ի՞նչ կ'ընէ Բեազարոցցի: Կը կանչէ իր թոռը՝ Կոզլիպը, որ ժամանակէ մը ի վեր վերադարձած է իրեն հետ ընկեր ըլլալու համար, և ամբողջ Հաստատութեան

ներկայութեան, ներողութիւն կը խնդրէ անկէ՝ այս դումարը դաստիարակութեան գործին յատկացնելուն համար: «Աշխարհի աչքով նայելով, կրնաս այնպէս նկատել թէ այս կերպով ես կը գործածեմ դումար մը որ քեզի կը պատկանէր՝ իբր հատուցում քու ինչքիդ այն մասին որ կորսուեցաւ իմ ձեռնարկներուս մէջ, բայց զքեզ զրկելով այս զրամադրխէն, աւելի կու տամ քեզի քան որքան կ'առնեմ քեզմէ, և, փառք Աստուծոյ, դուն զիսեա այս բանը:»

Բեազալոցցի չի ստանաք այս դումարը. հազիւ անոր ջնջին մէկ մասը պիտի տեսնէ երեք տարի յետոյ: Առ այժմ, իր ունեցածը նամակ մըն է միայն, և սակայն, մեր ոլատուական անուղղայ ծերունին, Բըլէնաի կոչուած շէնքին մէջ ամարանոց մը կը վարձէ և հոն կը տեղաւորէ երեսուն աղքատ որք տղաք, սիրոյ անուպառ հէրաշքներով:

Սրտամոլիկ է իր կեանքին վերջին մասին պատմութիւնը: Մինչդեռ ժողովուրդին դաստիարակութեան համար իր սեւեռուն գաղափարը անխնայութիւններ գործել կու տայ իրեն՝ ի վնաս իր անողջութեան, միչդեռ իր կարալի Երզը կը զրէ, որ դաստիա-

րակի և մանկավարժի իր կտակն է, մինչդեռ իր անձը և դորձը տինդերական ընթանչացումի առարկայ կ'ըլլան, անդին շահամոլներ և յաշաղկոտներ կը շարունակեն ծածուկ կամ յայտնի թշնամութիւններ, զըրպարտութիւններ նիւթել իրեն դ'մա Զուրիխեան թերթ մը կը զրէր. «կ'երեի թէ Բեազալոցցի կ'ընէ այն անասուններուն պէս որոնք շերմոցին տակ կը պահուըտին՝ երբ զաւազան ցոյց տրուի իրենց, ապա ինչ ոչ՝ պիտի պատասխանէր:» Իրաւ ալ, երկար ատեն ձերունին իմաստութիւնը ունեցեր էր զինքը թշնամանողներուն կարեւորութիւն չտալու: Բայց ահա երբեմնի յիմար բարկութիւններէն կը բռնուի դարձեալ, ու, հիւանդ, կ'ուզէ գրել: Կ'ստիպուին պառկեցնել զինքը. «Պէտք է որ վեց շաբաթ ևս ապրիմ», կը պոռայ Բեազալոցցի՝ անկողինին մէջ կանգնելով, «պէտք է որ այս ամօթալի զրպարտութիւնները պապանձեցընեմ:» Անկարելին կը փորձէ, սև ցուրտ զիշեր մը անկողինէն կ'ելնէ և դէպի գրասեղանը կը վազէ. «Ո՛հ, անպատում տասեղանը կը վազէ. Ոչ մէկ մարդ պիտի կըրոսալանք կ'զգամ: Ոչ մէկ մարդ պիտի կըրոնար ըմբռնել հոգէիս ցաւը: Տիղմին մէջ կը նետեն ինծի պէս ձեր, տկար և ազա-

զուն մարդ մը. տիղմին մէջ կը նետեն անպէտ գործքի մը պէս: Իմ անձիս համար չէ որ ցաւ կ'ըզամ. ցաւս ան է որ զազափարններս կ'աղտոտեն, ոտնակոխ կ'ընեն ինչ որ սրբազան է ինծի համար, այն սուրբ բաները որոնց համար վշտակոծ կեանքիս տեսողութեանը կուսեցայ: Մեռնիլը բան մը չէ: Սիրով կը մեռնիմ, որովհետեւ յոգնած եմ և ա'լ հանգիստի կը բաղձամ: Բայց ապրած ըլլալ, ամէն բան դոհած ըլլալ և բան մը ստացած չըլլալ, և ամէն բան օչնչացած տեսնել, և այսպէս իր գործին հետ գերեզմանին մէջ թաղուիլ, ո՛հ, ա'ս է դարհուրելին, և չեմ կրնար արտայայտուիլ, և կ'ուզեմ տակաւին լալ. և արցունք չի դար...: Հապա՞ աղքատներս, հաշտտահարեալները, անարդուածները, մերժուածները: Աղքատներ, ձեզ ալ պիտի լքեն, ձեզ ալ պիտի վռնտեն ինծի պէս: Հարուստը, որ աւելորդ ունի, ձեր վրայ չի խորհիր, շատ շատ պատառ մը հաց պիտի տայ ձեզի, ոչինչ աւելի. ինքն ալ նոյնքան աղքատ է, դրամէն զատ բան չունի: Հոգեկան խնջոյքին հրաւիրել ձեզ և մարդ ընել ձեզ, երկար ատեն տակաւին մէկը չպիտի խորհի ասոր վրայ...»

Սրբազան գիշեր. դուրսը լուռ է և գիւղը կը սուզի տեղացող ձիւնին տակ: Հին բնակարանին ծոցին մէջ, բոցի այս վերջին նշոյլը կայ: Իր ձեռագիրներէն, թերթիկներ գտնուած են խառնիխառն: Տողեր կան ուր կը կարծէր գրել եւ ուր գրիչը ա'լ բան մը չէր գրեր թուղթին վրայ:

Հիմա իր առողջական վիճակը այնպէս էր որ ամէն վայրկեան խնամք կը պահանջէր:

Կը տեսնէ՞ք սա ըսրձը եւ նեղ տունը Պրուկի մէջ: Հոն լիօխագրեցին, զոց բալխիբով ձիւնի ահագին կոյտերու մէջէն, Բեսդալոցցին, որուն կ'ընկերածար իր թոռը: Ամէն մէկ ցնցումի, հիւանդը, վերմակին տակէն իր թոռանը ձեռքը կը փնտռէր: «Միշտ կը սիրեալ գիս, այնպէս չէ՞, Կողլիպ»: Երբ վեր ելաւ մուտքի դրան սանդուղի երեք աստիճաններէն, որոնք կը մնան մինչեւ այսօր, կանգ առաւ Իր ճամբորդութեան վախճանին հասած էր:

Նստած էր նստեալ մահուան ազատարար հեղուկի տար: Ուզեց ինքն իր ձեռքովը շրտկել լեքմակը, եւ ժամու մը չափ խօսե-

ցաւ: Կ'ուզէր որ հողերը աղքատներու բաժնուէին: Ներեց իր թշնամիներուն՝ մաղթելով որ խաղաղութիւն գտնեն վերստին: Իսկ իր տղոց ըսաւ. Նէօյնօֆ մնացէք, ընտանիքի շրջանակին մէջ ապրեցէք, հոն է երջանկութիւնը:

Շնչառութիւնը հետզհետէ կը տկարանար. խաղաղ կերպով մեռաւ: Իր հողիին արտայայտութիւնը առած էր զէմքը, անոր պէս շքեղ: Իր կամքին համաձայն, Պիրի մէջ թաղեցին: Նրջակայ գիւղերուն գաստիարակները կրեցին իր դագաղը՝ ձիւնին մէջէն բացուած նեղ ճամբաներէն: Ութսուն երիտաւարդ իրեն համար շինուած շարական մը նրգեցին:

Այսպէս ահա ան մեռաւ, եթէ մենայն է այս, ինչպէս կ'ըսէ Լամառթին՝ Սոկրատին մահուան համար:


Օրհնեա՛լ ըլլայ յիշատակը պատուական գաստիարակին, իտէալի այդ վեհօղի դաւկին, կրթութեան այդ մեծ առաքեալին. մե՛ծ իր մանկավարժի հանճարով, որ ցուացաւ ամբողջ աշխարհի վրայ, բայց մեծ մանաւանդ իր սրտով, որ վայրկեան մը չի դադրեցաւ ինքզինքը նուիրելէ այն ման-

կութեան և այն մարգկութեան զոր սիրեց արեքան և սրուն համար տառապեցաւ այնքան: Օրհնեա՛լ ըլլայ իր յիշատակը:



ՊԵՐՅՈՑԸ

(1770 - 1828)



Ludwig van Beethoven

ՄԵԾԱՐԱՆՔ ԱՌ ՊԵԹՅՈՅԵՆ (*)

ԻՐ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՐԻՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Որքան զագրելի՛ նոյնքան սոսկալի նիւթա-
պատճառքնէն յաղարուած հոգեպատճ աշխար-
հը, վեհջին մեկ երկու ամիսներու ընկացքին,

(*) Ինչպէս Montaigne ի, Ինչպէս Tolstoi ի, նոյնպէս
Beethoven ի անուանը սխալ արտասանութեանց ան-
զի տուած է՝ ֆրանսերէն ազգեցութեան տակ՝ Գա-
լով անոր ուզողութեան. եթէ Shakespeare ի
գրչին տակ զանազան ձևեր գրեցած է իր ան-
ուան ուզողութիւնը, Beethoven մէկ անգամ
միայն Beethoven գրած է զայն:

Իր անուան առջեւի vanը (Ludwig van Beethoven՝
անալոգար գառի մը պատրուակներէն մէկը եղած է
իւր հարսին համար, իբր թէ vanը, որ ֆլամաներէ-
նի մէջ (Պեթճաֆըն ֆլաման էր ժողովում) գերմա-
ներէն van ի համազօր չէ, իբր աղտուապետական
արտոյոս գործածած ըլլար Պեթճաֆըն Այս առթիւ,
Պեթճաֆըն, գաստրանին մէջ ճակատը և սիրտը ցոյց
ժալով կ'ըսէ. զիմ ազնուականութիւնս հոս է և հոն ո՛

առիքը ունեցաւ զօնեղու Սէն Յրանուա ս'Ա-
սրգի եօրհաւիւրամեակը եւ Ռեսպալոցցիի ու
Պերհոճընի հարիւրամեակները:

Հոգւոյ եղբայրակցութիւն մը կայ այս ե-
րեքին միջեւ՝ ընդհանրապէս, եւ Ռեսպալոցցիի,
ու Պերհոճընի միջեւ՝ մասնաւորապէս: Եր-
կու՛ն ալ մեծ են հանձարով, նկարագրով եւ
սրտով: Երկուքն ալ, ճառապանք կրելով, յա-
ջողած են ոյժ եւ ուրախութիւն պարզելել ու-
րիւններու: Ճշմարիտ դիւցազներ եւ առաջնորդ-
ներ են անոնք, մրակ իրական սիւնիանք այն
մարդոց որոնք, պժպալիօրէն նյութապատճ մարդ-
կութեան մը մեջ ծնած՝ գաղափարապատճ գե-
րեղ անընկնելի ձգտումներով, կեանքի պայմար-
ներուն ամենէն դժուարիւր մղելու հարկադ-
րուած են:

«Յոյր ծանր է մեր շուրջը», կը գոչէ Պեր-
հոճընի ամենէն հոյակապ եւ զգայուն կեն-
սագիրներէն մէկը, «նիւն Եւրոպան կ'ընդաւա-
նայ ննուող եւ սպականած մրեղորոտի մը մեջ:
Դձու՛ն նյութապատճութիւն մը կը ծանուանայ
մտածումին վրայ եւ կը խափանէ: Կառավար-
ութեանց եւ անհասներու գործունէութիւնը:
Աւխարհի շնչանկղձութենէ: Կը մեռնի՛ իւր խո-
րէն եւ անարգ ետապատճութանը մեջ: Աւ-
խարհ կը խեղդուի: Պատուհանները բանա՛ն»:

Ներս մտցնենք բաց օդը: Դիւցազներուն շուն-
չը շնչենք:»

Ու կը շարունակէ. «Դիւցազն չեմ կոչեր զա-
նոնք որ մտածումով կամ ուժով յաղթանակած
են: Դիւցազն կը կոչեմ զանոնք միայն որ
մեծ եղան սրտով: Այս դիւցազներու լեգեոնին
զուլսը, առաջին տեղը ճանք ուժեղ եւ մա-
հուր Պերհոճընին: Ինքն իսկ կը մաղթէր, իր
ճառապանքին մեջ, որ իր օրինակը կարենար
նեցուկ մը ըլլալ դժբաղդներուն համար եւ
բեռուար միսիքաւուէ՛ր՝ գտնելով իրեն պէս բրե-
ուառ մը որ, հակառակ բնութեան բոլոր խո-
չընդոսնէտուն կրցածը ըրած էր՝ մաւրդ ան-
ուսան ամժանի մաւրդ մը ըլլալու համար: Գեր-
մաւրդկային պայմարներու շնորհիւ յաջողած
ըլլալով յաղթելու իւր ցաւին եւ կասարելու
իւր գործը որ էր, ինչպէս կ'ըսէր, քիչ մը
աւխութիւն ներշնչել խեղճ մարդկութեան, յաղ-
թական այս Պրոմէթէոսը սա պաշտասխանը կու
սար բարեկամի մը որ Աստուած օգնութեան
կը կանչէր. «ո՛վ մաւրդ, օգնէ՛ դու քեզ:»

«Ներշնչուիմք իւր սեգ խօսքէն: Իւր օրինա-
կովը նրահրենք մաւրդուն հաւասքը կեանքին
եւ մաւրդուն մասին:

• • •

Ամեն մարդ յամ է, զիսէ թէ Պերհոմըն եղամ է հազիս հաւասարելի, անգեւազանցելի սի- եզեւանոչակ անմահ երաժիտ մը: Ինչ որ ամէն մարդ չգիտե գոցե, սա է թէ՛ ան եղամ է նաեւ, ու ամենէն առաջ, մեծ մարդ մը, մեծ սիւտ մը: Իր մահուան հաշիւաւեակին առքիւ գոռամ այս մեկ եւկու տողեուն նը- պասակն է փառաբանել ՄԵՐ ՄԱՐԴը որ ե- զաւ Պերհոմըն:

Եթէ նեմարիս է որ հաննաւը կը սնա- նի եւ կ'ուռնանայ տառապանով, Պերհոմըն այդ նեմարտը տանէն հոյակապ ազա- ցայր կրնայ նեկայ սնայ:

Տառապամ է ամբողջ կեանքին մեջ:

Տառապամ է իր մանկութեանը, նեաւակ՝ գիւնով, իր որդոյն նորածիլ հաննաւը տահա- գործող, ընտանիքի պե՛տ ըլլալու անաւժան հո- րը խիստ եւ բիւտ ընթացէն: Տառապամ է իր պատանեկութեանը, յանկարծակի գուրկ մը- նալով իր պատանական պատշելի մօրը խան- դաղասանէն, եւ ընտանեկան հոբերով ծանա- բեւեռելով: Տառապեցաւ այն հաշակին մեջ ուր բնութիւնը կ'սկսի խօսիլ մարդուն մեջ մահուտ, սուր սիւտ յուսալաբութիւններ կրելով: Տառա- պեցաւ, երիտասարդութենէն սկսեալ, խորութեան պատճառաւ՝ որ հեզգիտէ: անեցաւ. տառապանքին

ամենէն դժնգակը՝ բնութեան այդ մեծ սիրա- հարին համար՝ որ հոգիով միայն կրնաւ լը- սել այլեւս փիլոսոփային գեղեղանքը. սիրող այդ սրտին համար՝ որ կ'սխալուէ: առանձ- նութեան մեջ բանասերել ինքզինքը, գաղտնի պանելով, իր հպարտութեանը մեջ, իր ցա- ւը, եւ երկար ասեմ գրկելով այս կերպով ինքզինքը բարեկամներու սփոփանէն. այդ հոյակապ երաժշտին համար՝ որ չէր կրնար լսել իր անմահ երկերը: Տառապեցաւ դը- րամական անձկութենէ, որ երբեմն հետեւանք եր յաւե՛տ տալու քան առնելու հախաւճ իր հոգւոյն անհաշիւ գրաստութեան: Տառապե- ցաւ իր բնութեանը պատճառաւ, որ կը մղէր զինքը հայրական գուրգուրանքի առա- կայ ընելու հօրմէ: որք իր պատշելի եղբօ- շորդին, զոր կը մեծէր իր խնամոց յանձ- նել անոր սնաւժան մայրը: Տառապեցաւ ա- պերախտութեանը պատճառաւ նոյն այդ ա- նարգ արհամարհ եղբօրորդոյն որ երկու օր վերջը միայն յիշեց բժիշկը դրկել մահուան անկողինին մեջ հեծող իր հօրեղբօր քով եւ որ գոնէ չի գոցեց աչիւրն անոր՝ որ զին- քը «իւ որդին» կը կոչէր:

. . .

Յայց ինչ որ պատեցի կ'ընծայէ մեզ Պերհոճրնր, այն ազնուականօրէն սեզ ու կորովի վերաբերումն է գոր ան ցոյց տուալի տառապանքին հանդէպ, շարունակելով արտադրել հակառակ իր խորքեանը եւ ծանրապէս խանգարուած առողջութեանը, շարունակելով արտադրել բնդանօրներուն գոռումլին տակ, որոնք նոյնիսկ իր բնականօրէն կ'սպառնային:

Այդ ազնուականօրէն սեզ եւ պատեցիօրէն անտահախնդիր հոգին բզկի բզկի պատեց Նաբոյէնի ընծայած ձօնը, երբ գիտցաւ թէ սխալած է իր դասաստանին մէջ, եւ թէ այն գոր ընկերային անխառնութիւնները բառնալու կոչուած դիւցազն մը նկատած էր՝ անարգ փառասօր մըն է եղեր:

Այդ ազնուականօրէն սեզ հոգին լանջիմանեց կէօրէն որ խոնարհութեամբ կը բարեւեր Տիտոսաւորները, ու իր պատկառագոյն հպարտութեամբը, սխալեց որ արտախայտաբար մեծութիւնը խոնարհի իրական մեծութեան առջեւ:

Այդ ազնուականօրէն սեզ հոգին չնուանուցաւ տառապանքէն, ժպեցաւ տառապանքին, ու անոր յաղթեց՝ ուրախութեամբ: Ուրախութեամբ յաղթեց անոր՝ դրամովը — երբ ու-

նենար — եւ արուեստովը սփոփելով տառապելը: Երաժշտութեան այդ հոյակապ փերրող ուրախութիւն ցայեցուց տառապանքէն՝ գեղջկական կեանքին հրաշալիք, կամ Տիեզերական եղբայրութեան պէտքը բնդացնելով կամ նուազելով հոգիներուն խորը: Ուրախութեամբ յաղթեց տառապանքին՝ զինքը այպանող կնջական հրապոյրներուն նակատեցնելով բարիքն նեմարիքին եւ բնութեան գեղեցկութիւններուն հետեւութիւնը: Ուրախութեամբ յաղթեց տառապանքին՝ նիւրը նզմելով անդադար իր սիրող սրտին, բարութեամբ, ներողամտութեամբ եւ կրօնական խորունկ զգացումով կազմուած իր պատեցի հոգիին տակ:

...

Անմահ Պերհոճրն, տրացաւ մեր հոգիներուն մէջ զեզ հասկնալու կարողութիւնը, ծորեցուր հոն՝ անզուգական բարութենէդ, անտպառ անձնութեանէդ, ապեցուցիչ անտահախնդրութենէդ, անպարտելի գաղափարապատեհութենէդ, անընկեղի կորովէդ, նուիրուածի անխորտակելի ոյժէդ, անեղծանելի ազնուականութենէդ:

Կ'օհնենն գեեգ, անուհի Պերհօճըն, եւ պա-
 զասագին կը խնդրենն որ օգնես մեզի՝ ու-
 պես զի, ինչպես դուն կ'ուզեիր, ընենն բո-
 յոր բարին գոր կրնանն, սիրենն Ազատութիւ-
 նը ամեն բանէ աւելի, բնա՛ւ եւ բնաւ չի
 դաւենն նամատութան, մեակենն առաջինու-
 րիւնը՝ փոխանակ դրամապատութան, ազ-
 նուականութիւնը մեր նակիւն վրայ եւ մեր
 սրտին մեջ կրենն, հոգեւին սիրենն Քնու-
 րիւնը եւ Առուեսը, Մարդկութան բարւոյն
 համար ապրինն:

ՊԵԹՂՈՅԸՆԻ ԿԵԱՆՔԻՆ
 ՈՒՐՈՒԱԳԻԾԸ ԵՒ ԳՈՐԾԸ (*)

Դէմքը հողէին հայելին է, ըսուած է: ՊԵԹ-
 հոփընի դէմքը, իր այս կամ այն արտա-
 յայտութեամբ, կը ցուացնէ իր կորովի նը-
 կարագիրը, ինչպէս նաև իր սիրող սիրտը,
 ու միշտ՝ իր հողէին անեղադոշ փոթորիկ-
 ները:

Լայն դէմք մը, աղիւսի կարմրութեամբ,
 ի բաց առեալ իր կեանքին վերջերը, ուր
 հիւանդագին և դեղնորակ գոյն մը առած
 էր, մտնաւանդ ձմեռը, եբք տան մէջ փակ-
 ուած կը մնար՝ բացօթեայ կեանքի վար-
 ժուած բնութեան այս սիրահարը: Զօրեղ և
 ուռուցիկ ճակատ: Սեփ սև և թանձր ըըստմ-
 նեալ մաղեր: Հրաշալի ուժով վառող յա-
 փշտակիչ աչքեր, խորունկ, պզտիկ, որոնք
 կիրքի ազդեցութեան տակ յանկարծ կը բաց-
 ուէին և այն ատեն կը թաւալէին իրենց

(*) Յետագայ աղերքը քաղուած է (յամուխ բառ տո-
 բառ) և ներշնչուած են, մեծ մասամբ, Ռոմէն Ռո-
 լանի ԿԵԱՆՔ ՊԵԹՂՈՅԸՆԻ գեղեցիկ գիրքէն:

կապիճնորուն մէջ, հրաշալի ճշմարտութեամբ
 ցոլացնելով բոլոր իրենց մտածումները: Այդ
 աչքերը յաճախ երկինք կ'ուղղուէին մելա-
 մաղձատ նայուածքով մը: Կարճ և քառա-
 կուսի, քիթ՝ առիւծի ցոուկով: Գնքուշ բե-
 բան մը: Զարհուրելի կզակներ, որոնք պի-
 տի կրնային ընկոյզ փշրել: Ծնօտին վրայ
 խարունկ փափկ մը: Բարի ժպիտ. մը: Ա-
 նախորժ ծիծաղ մը, ուրախութեան վարժ
 շեղող մէկու մը ծիծաղը: Անբուժելիորէն
 մելամաղձատ արտայայտութիւն մը: Յաճախ
 աչքերը կը գոցէր, մանաւանդ վերջին տա-
 րիները: Յանկարծական ներշնչումներու պա-
 նուն, ինչպէս նաև դաշնակի վրայ նուա-
 զած ատեն, դէմքը կ'այլափոխուէր, դէմքին
 զնդերները կը ցցուէին, երակները կ'ուռէ-
 ին, վայրագ աչքերը կրկնապէս սոսկալի
 կը դառնային. բերանը կը դողար:

Գեղածիծաղ և դիւթիչ Հոննոսի եզերքը
 փռուող ամէնէն գեղեցիկ քաղաքներէն մէ-
 կուն՝ Պօննի մէջ ծնած էր Լուսովիկ վան
 Պեթհոֆըն, 1770 ղեկտ. 16ին, ծագումով
 Փլաման ծնողքէ: Այն խեղճուկ տունը՝ ար
 ծնած էր, հիմա Պեթհոֆընեան թանգարա-
 նի մը վերածուած է: Մեծ հայրը որուն
 հետ շատ մը նմանութիւններ ունէր երա-

ժիշտ էր. պատուական նկարագրի տէր և
 հանճարեղ մարդ մը, զոր շատ կը սիրէր
 ու կը յարգէր Պեթհոֆըն և զոր չի մոռ-
 ցաւ մինչև կեանքին վերջը: Հայրը, նոյնպէս
 երաժիշտ, ընդհակառակը անխելք և գինով,
 բիրտ և բուն նկարագրի տէր, ընտանի-
 քի պետ ըլլալու անարժան մարդ մըն էր:
 Իսկ մայրը խոնարհ ծագում ունեցող բայց
 աղնուասիրտ, վեհոգի, բարի կին մըն էր:

Պեթհոֆընի մանկութիւնը չի ճանցաւ ըն-
 տանեկան այն քաղցրութիւնը զոր վայելած էր
 Մօցարդ: Անոնց տեղ ճանչցաւ խիստ և բիրտ
 վերաբերումը իր հօրը, որ չէր խղճար այդ
 գերգալտուն փափուկ հոգին յիշոցներով և
 ծեծով վերաւորելու:

Այդ հայրը ուզեց շահագործել երաժշ-
 տական ընդունակութիւնները զորս փոքրիկն
 Լուսովիկ ցոյց կուտար անկատար տարի-
 քէն: Հազիւ չորս տարեկան էր Պեթհոֆըն
 նոր հայրը ժամերով կըզամէր զայն յա-
 րադաշնակին առջև, կամ սենեակին մէջ
 կը բանտարկէր իր ջութակով: Երբեմն,
 կէս գիշերին տուն կը դառնար գինովը, և
 այն ատեն անկողինէն կը հանէր խեղճ
 Լուսովիկը և մինչև առտու դաս սերտել
 կուտար անոր:

Գալով Պեթհոֆընի ընդհանուր զարդացման, աւելորդ է ըսել թէ բոլորովին զանց առնուած էր ան, ու դիտելի պարզայ մըն է որ, Պեթհոֆըն, հակառակ այս զանցառութեան, զրական ամուր ճաշակ ունեցած է և սիրած է Պղատոնի, Պղուտարքոսի, Հոմերոսի և Շէքսբիբի նման հեղինակներու գործերը:

Տասնեւեօթը տարեկան հասակին մէջ, Պեթհոֆըն կորսնցուց իր պաշտելի մայրը: Այս խորունկ ցաւին վրայ կ'աւելնային մէկ կողմէն իր այն կասկածը թէ ինքն ալ մօրը պէս թոքախտաւոր մըն է, միւս կողմէ՝ ընտանեկան հոգերը: Հոգեկան այս դառն վիճակը սփոփուող միակ բաներն էին, բացի իր արուեստէն, նախ այն մաքուր սէրը որով կապուած էր Պօննի մէջ բնակող ընտանիքի մը հետ, յետոյ այն դիւթահրաշ գեղեցիութիւնները զորս կը պարզէր իր գեղապաշտ հոգիին՝ հիանալի Հըռնոսը, մեր «Հոնոս հայրիկը», ինչպէս սովորութիւն ունէր կոչելու դայն:

Իր բռնաւոր հօրմէն ետք, որ եղաւ երաժշտութեան իր առաջին ուսուցիչը, ունեցաւ մէկ քանի ուսուցիչներ, որոնցմէ մէկը, լաւագոյնը, կը գուշակէր թէ իր տաս-

նամեայ աշակերտը օր մը նոր Մոցարդ մը պիտի ըլլար:

Տասնեւեօթը տարեկան էր Պեթհոֆըն և մէկ քանի տարիներէ իվեր երդիոնահարի պաշտօն կը վարէր, յաջորդական յառաջացումներով: Այդ միջոցին, արտօնութիւն խնդրեց և ստացաւ Վիեննա երթալու, ուր ճանչցաւ Մոցարդը, և ուր չի կրցաւ երկար ատեն մնալ, որովհետև այդ ատեն էր որ կը մեռնէր իր մայրը, և ինքը պէտք էր ստանձնէր կարօտ ընտանիքին ասպրուստ ճարելու հոգը, իր դինով հայրը չկարենալով կատարել ընտանիքի պետի իր գերը:

Պօնն վերագառնալէ մէկ քանի տարի յետոյ, ծանօթացաւ Հայտընի հետ, որմէ ջիւ մը ատեն դաս առաւ: Հայտընէն դատ երկու ուսուցիչ ևս ունեցաւ:

Քսան երկու տարեկանին, հաստատուեցաւ ի Վիեննա, որ իր տափակ միջավայրովը, երբեք չպիտի կոնար համակրելի գառնայ՝ խանդավառ և տեսլապաշտ երաժիշտին: Ուստի, Պեթհոֆըն առիթը չէր փախցնէր այդ քաղաքէն հեռանալ, և եղած է ժամանակ մը ուր լրջօրէն խորհած է բաժնուիլ Աւստրիայէն, թէև իր արդեցիկ նշանաւոր բարեկամներէն մէկ քանին փոր-

ձած են հանճարեղ երաժիշտը կորսնցնելու ամօթէն զերծ պահել իրենց հայրենիքը:

Նոյն տարին, Յեղափոխութիւնը ծայր տը-
ւած էր Եւրոպայի մէջ: Պեթհոֆըն Պօննէն
մեկնեցաւ ճիշտ այն ժամանակ երբ պտ-
տերադմը հոն կը մտնէր: Արուեօտազէտը
ի սկզբան երգած էր Յեղափոխութեան թըշ-
նամիները, բայց Յեղափոխութիւնը աշխար-
հը գրաւեց, ու Պեթհոֆըն ինքն ալ, հա-
կառակ Աւատրիոյ ձգտեալ վիճակին փրան-
սայի հետ, փրանսացիներուն հետ մտեր-
մացաւ և իր մէջ սկսան կազմուիլ հան-
րապետական զգացումները:

Քսանկվեցէն Երեսուն տարեկան կեան-
քի շրջանին մէջ, խլութիւնը, որ արդէն
մէկ քանի տարիէ ի վեր բոյն դրած էր իր
մէջը, կ'սկսի իր աւերները զործելու: Գի-
շեր ցերեկ ականջները կը խօսէին, և ա-
ղիքի ցաւեր կը ծիրէին զինքը: Տարինե-
րով մէկուն բան մը չըսաւ իր խլութեան մա-
սին, ոչ իսկ իր ամէնէն սիրելի բարեկամ-
ներուն: Բայց վերջապէս պէտք զգաց յայտ-
նելու դադանիքը իր բարեկամներուն: «Որ-
քան տխուր կերպով ապրելու հարկադ-
րուած պիտի ըլլամ, կը զրէ անոնց, խոյս
տալ այն ամէն բանէ զոր կը սիրեմ, և այս՝

այսքան ողորմելի, այսքան եսապաշտ աշ-
խարհի մը մէջ . . . : Տխուր համակերպու-
թիւն՝ ուր պարտիմ ապաստանիլ: Անշուշտ,
միւսքս դրած եմ չընկճուիլ բոլոր այս ցա-
ւերէն, բայց ի՞նչպէս պիտի կարողանամ:»
Ուրիշ նամակի մը մէջ՝ «Ողորմելի կեանք
մը կը վարեմ: Երկու տարիէ ի վեր, ա-
մէն ընկերութենէ խոյս կու տամ, որով-
հետև կարող չեմ մարդոց հետ խօսելու:
Խուլ եմ եթէ ուրիշ արհեստ մը ունենա-
լի, կարելի էր՝ հանդուրժել, բայց իմ ար-
ուեստիս մէջ, սոսկալի է այս կացութիւ-
նը: Ի՞նչ պիտի ըսէին թշնամիներս, սրտոց
թիւը պզտիկ չէ: Բաւարոսին մէջ, պէտք
է որ նուազախումբին մօտիկը նստիմ, որ-
պէս զի հասկնամ զերասանին ըսածները:
Նուազարաններուն և երգիչներուն բարձր
ձայները չեմ լսեր՝ եթէ քիչ մը հեռուն նըս-
տիմ . . . : Երբ կամաց խօսին, հազիւ կը
լսեմ . . . միւս կողմէն, երբ պոռան, ան-
տան՝ լի կ'ըլլայ . . . : Յաճախ անիծած եմ
կեանքս . . . : Պղուտարքոս համակերպու-
թիւնն սորվեցուցած է ինձի: Կ'ուզեմ, եթէ
ոակայն կարենամ, կ'ուզեմ ճակատագրիս
գիմադրուել, բայց կեանքիս մէջ պահեր
կան ուր Աստուծոյ ամէնէն խղճալի արա-

րածն եւ . . . : Համակերպութի՛ւն, ի՛նչ տը-
խուր ապաւէն, և սակայն ուրիշ ապաւէն
չունիմս)

Ճիշդօրէն այս ցաւերուն վրայ կ'ա-
ւելնային բարոյական ցաւերը: Մաքուր,
սուրբ եւ ազնուացուցիչ սէրը միայն ճանչ-
ցող իր սիրտը քանի քանի անդամներ
զանն և ընդվզեցուցիչ յուսախարութեանց
տառապանքը կրեց, որոնք դուցէ անձնա-
սպանութեամբ վերջանային, եթէ չունե-
նար բարոյական ամուր զգացում, արուես-
տին համար բուռն սէր և սպրելու պօ-
րեղ աննկուն կամք, այնքա՛ն գեղեցիկ
կ'զգայ ապրելը՝ էապէս լաւատես այս հո-
գին:

Նդաւ ատեն մը ուր բուռն՝ բայց մի՛շտ
մաքուր, մի՛շտ ազնուական սիրահարու-
թիւն մը գառնուկի փոխակերպեց առիւծը:
Սակայն — դժուար է ըսել թէ՛ ի՛նչ պա-
րազաներու բերմամբ — երբ այդ սիրահա-
րութիւնը ամուսնութեան չյանգեցաւ, ա-
ռիւծը նորէն արթնցաւ իր մէջը, նոր պ-
ժերով զօրացած: Ան պիտի ցուցնէր թէ՛
եթէ սէրը երես կը դարձնէ իրեն, ինքը
սակայն ոյժը ունի իր կողմը: Այդ ոյժը
ցոյց տուաւ անվերապահօրէն, ի հեճուկս

ընկալեալ սովորութեանց, կենցաղագիտա-
կան կանոններու եւ տիրող բարուց:

1814. Պեթհոֆընի բաղդին դազաթնա-
կէտը: Վիեննայի Համաժողովին մէջ, եւ-
րոպական փառք մը կը նկատուի ան: Գոր-
ծօն մասնակցութիւն կ'ունենայ հանդիսու-
թեանց: Աւագանին դարպաս կ'ընէ իրեն,
և, աւելորդ է ըսել, Պեթհոֆընի բարձրօ-
րէն արդարասէր և հպարտ ոգին մեծ հա-
ճոյք կ'զգայ այս երեւոյթէն: Թաղթութի՛ւն:

Սակայն չէ՛ որ հանճարին սնունդը տա-
ռապանքն է: Փառքի այս պահուն յաջոր-
դեց ամէնէն տխուր և ամէնէն մորմօքե-
ցուցիչ շրջանը իր կեանքին: Վիեննա, մի-
շակութեան քաղաք, չէր կրնար պատշա-
ճիլ իր խանդապառ հոգիին, ուստի, հասկը-
նալի է որ Պեթհոֆըն միշտ զժբաղդ ըզ-
գացած ըլլայ ինքզինքը այս միշակայրին
մէջ ու միշտ առիթը փնտոած ըլլայ հե-
ռանալու անկէ:

Միւս կողմէ, իր խլութիւնը կատարեալ
եղած էր և մարդոց հետ իր յարաբերութիւն-
ները զրուար միայն տեղի կրնային ունենալ
այլևս: 1822ին, իր միակ օրեռային՝ Ֆի-
սիլիօի ներկայացման առթիւ, Պեթհոֆըն
ուզեց անձամբ վարել ընդհանուր փորձը:

Առաջին արարուածի երկեակէն (duo) յայտ-
 նի եղաւ որ բեմին վրայ անցած դարձա-
 ծէն բան մը չէր լսեր, ինչ որ ընդհանուր
 շփոթութիւն մը յառաջ բերաւ։ Նուազա-
 խումբին սովորական վարիչը վայրկեան մը
 դադար առաջարկեց՝ առանց պատճառը ը-
 սելու։ յետոյ, երգիչներուն հետ մէկ քա-
 նի բառ փոխանակուեցաւ, և փորձը վեր-
 սկսաւ։ Նորէն նոյն իրարանցումը։ Երկրորդ
 դադար մը հարկ եղաւ Ակներե էր որ Պեթ-
 հովընի վարչութեամբ անկարելի էր շա-
 բունակել, բայց ի՞նչպէս հասկցնել իրեն՝
 վարպետին, որո՞ւն սիրտէն կու գար ըսել՝
 «քաշուէ՛, իւեղճ մարդ, չես կրնար վարել»։
 Պեթհոֆըն, անհանդիստ, աջ կը դառնար,
 ձախ կը դառնար, կը ճգնէր կարգալ գա-
 նազան դէմքերուն արտայայտութիւնը և
 հասկնայ թէ ո՛ւրկէ կու գար խոչընդոտը-
 ամէն կողմ՝ լռութիւն։ Յանկարծ, ստիպո-
 ղաբար կը կանչէ իր մտերի-մը, Շինտլըր,
 անոր կը ներկայացնէ զրպանի տետրակը
 և նշան կ'ընէ որ դրէ։ Շինտլըր կը գրէ-
 «Պաղատագին կը խնդրեմ որ չի շարունա-
 կէք. պատճառը վերջը կը բացատրեմ»։ Պեթ-
 հոֆըն մէկ ոստումով թատրոնին հրապա-
 րակը կը ցաթփէ՝ իր բարեկամին պոռա-

լով. «Շո՛ւտ, դուրս ելնենք»։ Մէկ շունչով
 տուն կը վազէ, կը մտնէ և կ'իյնայ բազ-
 մոցի մը վրայ, դէմքը երկու ձեռքով ծած-
 կելով, ու այս վիճակին մէջ կը մնայ մին-
 չև ճաշին ժամը։ Սեղանին վրայ, կարե-
 լի չ'ըլլար բառ մը հանել տալ բերնէն.
 ամենախորին ընկճումի և վիշտի արտա-
 յայտութիւն մը ունէր։ Ճաշէն վերջ, երբ
 Շինտլըր կ'ուզէ մեկնիլ, Պեթհոֆըն զայն
 կը կեցնէ և կը խնդրէ որ մինակ չի թո-
 դու գինքը։ Մինչև իր մահուան օրը, այս
 սուսկալի տեսարանին տպաւորութեան տակ
 ապրեցաւ։

Երկու տարի ետքը, երբ Խմբերգախումբ
 Համբոգը (Symphonie avec chœurs) կը վա-
 շէր, բան մը չէր լսեր գինքը ծափահա-
 րող սբահին ժխորէն. ա՛յն ատեն միայն
 կուսնեց իրողութիւնը՝ երբ երգչուհիներէն
 մէկը, Պեթհոֆընին ձեռքէն բռնելով՝ հա-
 սարակութեան կողմը կը դարձնէր ղինքը և
 երբ Պեթհոֆըն յանկարծ կը տեսնէր ունկըն-
 դիրքը ոտքի վրայ, ճօճելով իրենց զլխարկ-
 ները և ծափահարելով անվերջանալիօրէն։
 Ինքն իր մէջ ամփոփուած, մարդոցմէ
 բաժնուած, միայն ընութեան մէջ կը զըւ-
 նէր իր մխիթարութիւնը։ Ան էր իր մտե-

բիմ խորհրդակիցը: Արշալոյսէն մինչև գի-
 շեր, բնութեան մէջ կը պտըտէր առանց
 գլխարկի, արեւուն կամ անձրեւին տակ: «Ոչ
 ոք կրնայ գիւղը ինծի չափ սիրել . . .
 ծառ մը մարդէ մը աւելի կը սիրեմ . . . :
 Հոս, ծառերուն, ժայռերուն, անտառներուն
 մէջ, խեղճ լսելիքս չի չարչարեր զիս: Կար-
 ծես թէ ամէն մէկ ծառ ինծի կ'ըսէ. սո՛ւրբ,
 սո՛ւրբ: Ո՞վ կրնայ սրտայայտել անտա-
 րին հմայքը: Ո՞վ քաղցրիկ լռութիւն ան-
 տառաց: Միշտ պատկեր մը ունիմ մտքիս
 մէջ, երբ նուազ կը յօրինեմ. միշտ այդ
 պատկերին հետեւելով կ'աշխատիմ . . . :
 Բնութիւնը հրաշալի դպրոց մըն է սրտին
 համար: Կ'ուզեմ այդ դպրոցին աշակերտիչ
 և անյազ սրտով մը սորվիլ:»

Բնութեան համար այդ սէրն էր դարձ-
 եալ որ քիչ մը մոռցնել կու տար իրեն
 իր դրամական անձկութիւնը, ծայր աստի-
 ճանի հասած հիմա: Իր վեհանձնութիւնը
 որոշ բաժին մը ունէր իր նիւթական անձ
 կուլեանց մէջ: «Երբ կարօտ մարդիկ տես-
 նեմ, կ'ըսէր, սիրտս չի դիմանար. նախա-
 մեծար կը համարիմ անոնց տալ: Ոչ մէկ
 բարեկամս անհրաժեշտէն զուրկ մնալու է՝
 ցորչափ բան մը ունիմ: Աւելի շուտ կը

մոռնամ ինչ որ ուրիշները ինծի կը պար-
 տին՝ քան ինչ որ ես կը պարտիմ ուրիշ-
 ներուն,»


Մնաց որ մինակ դրամին մասին չէր որ
 առատաձեռն էր: «Մատաղ տարիքէս, կ'ը-
 սէր, արուեստս ուրիշ նպատակ չէ ունե-
 ցած բայց եթէ տառապող մարդկութեան
 ծառայել: Շատ բան կայ ընկելք երկրիս
 վրայ, շուտով ըրէ՛:» Ու կ'աւելցնէ, «Պա-
 տիւր ինծի չէ. Անոր է: Շատ քանքար
 տուած է ինծի. Անոր անունով է որ մխի-
 թարութիւն կու տամ տառապողներուն՝ ձայ-
 ներուն հզօրութեամբը, յուսահատները կը
 սրտապնդեմ և ամբարտաւանները կ'ստիպեմ
 որ խոնարհին:»

Անգամ մը, իր ծանօթներէն տիկին մը
 կը կորսնցնէ իր տղան: Պեթհոֆըն տիկինը
 իր տունը կը հրաւիրէ և անոր կ'ըսէ. «Ե-
 րաժշտութեան վրայ պիտի խօսակցինք».
 ու, ամբողջ ժամ մը, դաշնակին վրայ կ'ը-
 սէ ինչ որ իր խորունկ համակրութիւնը
 տուն կու տայ իրեն:

Երբ իր մէկ բարեկամին կինը հիւան-
 դացաւ, դաշնակին վրայ սփոփել և կազ-
 դուրել նուազ մը կը յօրինէր ախյափոյ,
 յետոյ լռիկ մնջիկ աներեւոյթ կ'ըլլար՝

ինչպէս եկած էր:

Ըսի թէ դրամական անձկութենէ կը նեղուէր Պեթհոֆըն. իր հպարտութիւնը թոյլ չէր տար իրեն՝ ցուցադրել իր կարօտ վիճակը: Իր երաժշտական արտադրութիւնները, որոնցմէ իւրաքանչիւրը երեք ամսուան աշխատութեան արդիւնք էր, հասութարեր չէին ըլլար, ու, աներեւակայելի, անըմբռնելի անզգայութիւն, կալիցին իշխանը անոր դրել կու տար չորս բուաշխօնները ու . . . չէր վճարեր Պեթհոֆըն կը հալէր կը մաշէր ընտանեկան կնճիռներով, անվերջանալի դատերով, ձեռք ձգելու համար իր դրամական պահանջները, կամ խնամակալի իր իրաւունքը պաշտպանելու համար 1813ին թոքախտէ մեռած իր մէկ եղբոր որդւոյն՝ Քարլի Պեթհոֆըն այս տղան առարկան ըրած էր այն անձնութեան որուն պէտքը կ'զգար և որով կը զեղուր իր սիրտը: Ու այս անձնութիւնն ալ դժնդակ տառապանաց պատճառ կ'ըլլար: Նախ հարկ եղաւ որ մաքառի՝ իր քովիկը պահելու համար փոքրիկն Քարլը՝ զոր անոր անարժան մայրը կ'ուզէր իր քովէն առնել: «Ո՛վ Սատուած, կ'ազերսէ Պեթհոֆըն, ո՛վ իմ պատուարս, ո՛վ իմ պաշտպանս, միակ



ապաւենս, դուն կը կարգաս հոգւոյս խորը,
դուն գիտես թէ ի՞նչ ցաւեր կ'ըզամ, երբ
կ'ստիպուիմ տառապեցնել զանոնք որ քո-
վէս առնել կ'ուզեն Քարլս, զանձաւ: Լսէ՛
զիս, ո՛վ Էակ, որուն չեմ գիտեր ինչ ա-
նուն տամ, լսէ՛ արարածներուդ ամէնէն
դժբաղգին հոգերուդիս աղօթքը» Ու դարձ-
եալ՝ «Ո՛վ Աստուած, հասիր օգնութեանս,
կը տ'անես թէ ամբողջ մարդկութենէն լքուած
եմ, անոր համար որ չեմ ուզեր միաբա-
նիլ անիրաւութեան հետ: Մտիկ ըրէ աղօթ-
քը զոր քեզ կ'ուզղեմ, զոնէ ապագային հա-
մար, որպէս զի Քարլէս հետ ապրիմ... :
Ո՛վ անդութ ըաղղ, անողոք ճակատագիր:
Ո՛չ, ո՛չ, դժբաղգութիւնս վերջանալիք չու-
նի» Ու զգալու համար բովանդակ սաստ-
կութիւնը այն տառապանքին զոր կը պատ-
ճառէր իրեն՝ ուրիշին դէմ գործելու հար-
կը, պէտք է ի մտի ունենալ սա տողե-
րը զորս կը զրէր Պեթհոֆըն նամակի մը
մէջ. «Երբեք վրէժխնդիր, չեմ ըլլար երբ
հարկադրուած ըլլամ ուրիշ մարդոց դէմ գոր-
ծելու, միայն անհրաժեշտ եղած բանը կը
նեմ ինքզինքս պաշտպանելու համար իր
հպարտ ու բարի բնաւորութիւնը թոյլ կու
տա՞ր իրեն միշտ ընել նոյն իսկ այդ ան-

հրաժեշտը), կամ արդիւելու համար գանձնք ինձի չարիք ընելէ:»

Յետոյ, այդ անարժան եղբորորդին, զոր ոգևով չափ կը սիրէր, ապերախտութեամբ փոխարինեց իր հօրեղբոր գուրգուրանքը, ապերախտութիւն՝ որ կը դառնացնէ Պեթհոֆընը, բայց չի կրնար ներողամտութեան ակը ցամքեցնել անոր ազնուական հոգիին մէջ: Տեսէք ինչեր կը գրէ անոր, ուրումագին յանդիմանութիւններ պարունակող նամակի մը անմիջապէս յաջորդող նամակի մը մէջ. «Միրելի որդեակ: Ուրիշ բան չեմ ըսեր, թեւերու՝ մէջ եկուր, ունէ ծանր խօսք չպիտի լսես . . . նոյն սիրով պիտի ընդունիմ քեզ: Բարեկամաբար պիտի խօսակցինք ապագայիդ մասին: Պատուոյս վրայ կ'երդնում, ոչ մէկ յանդիմանութիւն: Ինչի՞ պիտի ծառայէին այլևս յանդիմանութիւնները: Ա՛յ դուն ինձմէ ուրիշ բան չես կրնար ակնկալել բայց եթէ գործովից հաղածութիւն և օգնութիւն: Եկուր, եկուր հօրդ հաւատարիմ սրտին վրայ:» «Մի՛ ստեր, միշտ իմ ամենասիրելի որդիս մնացիր: Ի՛նչ սրտկալի աններդաշնակութիւն, եթէ կեղծաւոր դռնուխ ինձի հանդէպ, ինչպէս կ'ուզեն ինձի հաւատա-

ցնել: . . . : Մնաս բարով, ան որ կեանք չէ տուած քեզի, բայց անշուշտ օ՛հականած է կեանքդ և ամէն կարելի խնամք նուիրած է բարոյական զարգացումիդ՝ առաւել քան հայրական շուրջուրանքով, սրտին խորէն կը խնդրէ քեզմէ հետեիլ բարիին և ճշմարիտին միակ ուղիղ ճամբուն: Հաւատարիմ բարի հայրդ:»

Ամէն տեսակ երաշներ պարարելէ վերջ ապագային համար այս եղբորորդայն, ուր անխելք չէր և որուն համախարանական կրթութիւն տալ կ'ուզէր, Պեթհոֆըն հաւանեցաւ վաճառական ընել զայն: Բայց Քարլ խաղատուները կը յաճախէր և պարտք կ'ընէր: Ինքը որքան ջանք կ'ընէր իր եղբորորդին աղէկ մէկը ընելու, այնքան աւելի այս վերջինը կը վատթարանար: Ու որ մըն ալ ատրճանակը պարպեց իր գըլխուն: Քարլ չմտաւ, բայց Պեթհոֆըն քիչ մնաց որ մեռնէր յուզումէն: Զի մտաւ Քարլ տառազեցնելու համար հօրեղբայրը, որուն մահը փութացուց իր վարքովը և որուն քով չի գտնուեցաւ՝ երբ ան հոգին կը փռէր: Որքա՛ն կը խարուէր խեղճ բարի հօրեղբայրը՝ երբ մէկ քանի տարի առաջ կը գրէր եղբորորդայն. «Աստուած երբեք չէ

լքած զիս, մէկը պիտի դտնուի որ աչքերըս գոցէ:» Այդ մէկը ան չեղաւ՝ զոր «իր որդին» կը կոչէր:

Տրամութեան այս անդունդին խորէն է որ Պեթհոֆըն ձեռնարկեց Ուրախութիւնը երգելու: Իր ամբողջ կեանքին ծրագիրը եղած էր ասո Ամբողջ կեանքին մէջ ուղեց Ուրախութիւնը երգել և իր մեծ երկերէն մէկուն պսակն ընել զայն: Ու ամբողջ իր կեանքին մէջ չի կրցաւ Ուրախութեան երգին ոչ ձեւը գտնել և ոչ այն երկը՝ որուն մէջ պիտի գետեղէր զայն: Պեթհոֆըն նուազարանը երգէն նախամեծար կը համարէր, ուստի կարելի եղածին չափ կը յապաղէր ձայն գործածել՝ փոխանակ նուազարանի: Իսկ այս յապաղման աւելի խորունկ պատճառն ան էր որ այս զժբաղդ մարդը, միշտ տառապալիտ, միշտ ուղած է Ուրախութիւնը երգել, ու միշտ նորանոր վիշտեր թող չէին տուած իրեն՝ իրադործել իր իղձը: Վերջին օրը միայն յաջողեցաւ, բայց ի՞նչ մեծաբանչ կերպով: Ինքնուրոգ Համեզգն է ան, Խմբեզգախառն Հայնոգ տ-

նունով ծանօթ, բայց, ճիշդ յորջորջմամբ, Համեզգ՝ Ուրախութեան Տաղին վերջին խմբեզգով մը: Այս երկին նիւթը և կազմը սա է. Այն պահուն ուր Ուրախութեան եղանակը առաջին անգամ ըլլալով երևան պիտի դայ, նուազախումբը յանկարծ կանգ կ'առնէ, ինչ որ երգին մուտքին խորհրդաւոր և աստուածային հանգամանք մը կուտայ: Իրաւ ալ, այս եղանակը աստուած մըն է: Ուրախութիւնը կ'երկն երկինքէն, գերբնական հանդարտութեամբ մը պարուրուած: Իր թեթեւ շունչով կը փայփայէ տառապանքը: Յետոյ, երբ եղանակը ձայներուն մէջ կ'անցնի, նախ բամբ մասը կը լսուի լուրջ և քիչ մը մղձկուած: Բայց տակաւ Ուրախութիւնը կը համակէ էակը: Աշխարհակալութիւն մը, պատերազմ մըն է այն՝ ցաւին դէմ: Ու անա կը լսուին քայլերգի դաշնակութիւնները, շարժման մէջ եղող բանակները, քեմօր ին բուն և շնչապառ երգը, սարսաղից էջեր ուր կը կարծես լսել Պեթհոֆընին շունչը, դաշնակութիւնը իր շնչառութեան և իր ներշնչուած ճիշերուն, երբ ան կը պտըտէր դաշտերը, իր երկը շինելու ատեն, դիւային կարողութենէ մը յափշտակուած: Ռազմաշունչ

ուրախութեան կը յաջորդէ կրօնական յա-
 փշտա՛դութիւնը, յետոյ սրբազան շուայտու-
 թիւն մը, սիրոյ զառանցանք մը: Սար-
 սոացոյ աւրող մարդկութիւն մը բազուկ-
 ները երկինք կը կարկառէ, զօրեղ աղա-
 զակներ կ'արձակէ, գէպի Ուրախութիւն կը
 խոյանայ, և իր սրտին վրայ կը սեղմէ զայն:
 Խեղճախառն Համեզքը շատ մը քննադատ-
 ներու կողմանէ նկատուած է իբր գերիվեր՝
 ծանօթ նուագախմբային երկերէ: Վակնե-
 րի մեկնարանութեան համեմատ, Պեթհո-
 ֆըն այս համերգին մէջ նկարագրած է աղ-
 ջամուշը, ուրկէ կը բարձրանայ սառա-
 պող մարդկութեան հեծեծանքը, աղերսը՝
 եղջանիութեան համար: Ու վերջապահութեան
 մէջ, մարդկային ձայնը. «Ուրախութի'ւն,
 ս'ի Ուրախութիւն. — Բոյր մարդիկ եղբայր
 են. — Ողջաշարունք գիրար, միլիոնաւոր է-
 ակներ, բարին Աստուած կը թաղաւորէ աս-
 ակողարդ բարձրութեանց մէջ»:

Հոս տեղն է ըսելու թէ Պեթհոֆըն և-
 բաժշտութեան բանաստեղծն է, և իր երկե-
 րը իր հոգեկան վիճակներուն արտայայ-
 տութիւնն են:

Sonate pathétique ին մէջ, մանաւանդ դաշ-
 նակի համար երրորդ սօնետին մէջ ի

յայտ կու գայ խլութեան պատճառած տըխ-
 րութիւնը:

Առանձին և դժբաղդ՝ Վիեննայի մէջ, Պեթ-
 հոֆըն կ'ապաստանէր իր ծննդավայրին յի-
 շատակներուն մէջ. Sceptuorի andante և հոե-
 նոտեան երգ մըն է: Նոյն զգացումով տո-
 գորուած է Symphonie en ut majeur և:

Մէրը, տառապանքը, ոգորումները, ապրե-
 լու և յաղթելու կամքը, փոխնիփոխ ընկճում-
 ները և ըզնվզումները, ներքին ողբերգութիւն-
 ները կը գտնենք Sonate avec marche funèbre ին,
 Sonate quasi una fantasia ին, Clair de lune ին,
 Deuxième sonate ին, Sonate en ut mineur ին,
 Sonate à Kreutzer ին, Երրորդ Համերգին մէջ:

Symphonie héroïque և գրուեցաւ Պօնաբար-
 գին համար և Պօնաբարդին վրայ, որուն
 մէջ կը տեսնէր ժողովուրդին ազատութիւն
 պարգևող յաղթական մը, իր պաշտած Պղու-
 տարքոսին սիրելի եղող մէկ դիւցազնը: Եւ
 ահա լսեց Նաբոլէոնի թագադրութիւնը:
 Կատղեցաւ. «Ըսել է սովորական մարդ
 մըն է եղեր» պտտաց, և զայրոյթին մէջ,
 պատուեց ձօնը, և միանգամայն վրիժառու և
 յուզիչ ս. խորազիրը գրեց. «Դիւցազնա-
 կան Համերգ, մեծ Մարդու մը յիշատա-
 կը տօնելու համար» Իր Համերգին Marche

funèbre ին մէջ կը սիրէր տեսնել աշխարհահային ողբերգական վախճանը:

Չորրորդ Համերգը մաքուր և խորունկ՝ բայց հանդարտ սիրոյ բոյրն ունի. հանդարտ է նուազը, ինչպէս աւելի կենցաղագէտ, աւելի մարդամօտ, աւելի զուարթ ըրած է զինքը սէրը: Սիրահարած առիւծը մաքիլները ներս քաշած է:

Սակայն ոյժը կորսուած չէ. Symphonie en SI bémol ի խանդաղատանքին տակ կ'զգացուին զարհուրելի ոյժը, քմահաճոյքները, զայրոյթները:

Սիրոյ բերած խորունկ խաղաղութիւնը երկար չի տեւեց, բայց անոր բարերար ազգնցութիւնը երկարաձգուեցաւ մինչև քառասուն տարեկան հասակը, ու կեանքին այդ շրջանին մէջ է որ Պեթհոֆըն արտադրեց իր ամէնէն կատարեալ զործերը. Symphonie en ut mineur ը, որ պայքարն է մարդկային հոգիին՝ կոյր ճակատագրին դէմ.

— Symphonie pastorale ը, ուր Պեթհոֆըն ի յայտ կը բերէ այն պաշտումը զոր ունէր բնութեան համար: Այդ Համերգը սա պէս վերլուծուած է. ժամանում ի զիւր և ուրախ տպաւորութիւններ. — Տեսարան՝ առուակին եզրը. — Գիւղացիներուն ուրախ գու-

մարումը. — Փոթորիկ. հովիւներուն երգը. ուրախութեան և երախտագիտութեան ըզգացումներ՝ փոթորիկէն յետոյ:

Եօթերորդ, Ութերորդ Համերգները, Symphonie en la ն կը պատկանին իր կեանքին այն շրջանին՝ ուր սէզօրէն կ'արհամարէ սէրը որ չէ կրցած զի՞քը գնահատել, և իր բոլոր խնամքը կը նուիրէ ոյժին բարգաւաճման իր մէջը: «Կ'ուզեմ ճակատագիրը երախտէն բռնել: Ան չպիտի յաջողի բոլորովին խոնարհեցնել զիս»:

Պեթհոֆըն, վիեննայի նանրամտութեանէն ախրած, կը մտածէր Լոնտոն հաստատուել և հոն նուագել տալ իր Իններորդ Համերգը: Երկրորդ անգամ ըլլալով, բարձրաստիճան մէկ քանի ազնուական բարեկամներ խնդրագիր մը ներկայացուցին իրեն՝ որպէս զի վիեննայէն չի հեռանայ: Անոնք կ'ըսէին. «Գիտենք թէ սրբազան երաժշտութեան նոր երկ մը (La Messe en re) գրած էք, ուր արտայայտած էք այն ըզգացումները զորս կը ներշնչէ ձեր խորունկ հաւատքը: Գերբնական լոյսը որ կը թափանցէ ձեր վեհ հոգին՝ զայն կը լուսաւորէ:

Գիտենք նաև թէ ձեր մեծ Համերգներուն պսակին վրայ նոր անթառամ ծաղիկ մըն ալ աւելցած է . . . : Վերջին տարիներուս ձեր բացակայութիւնը կը վշտացնէր բոլոր անոնք որոնց աչքերը ձեր կողմը դասձած էին (*) Ամէնքը տխրութեամբ կը մտածէին թէ այնքան բարձր դիրք գրաւող հասնարեղ մարդը լուս կը մնար, մինչդեռ տեսակ մը օտար երատշտութիւն(**) կը Հանար մեր հողին մէջ արմատ ձգել, մոռացութեան մատնելով գերման արուեստին արտադրութիւնները: Չեզմէ՛ միայն ազգը նոր կեանք կ'սպասէ, նոր դափնիներ, և ճշմարիտին ու դեղէցէկին մէկ նոր թագաւորութիւնը, հակառակ օբստին նորածեւութեան: . . . : Յուսացուցէ՞ք մեզ թէ քիչ ատենէն մեր փափաղները դահաց-

(*) Պեթհոֆըն, ընտանեկան վեճերէ, շքաւորութենէ, ամեն տեսակ հոգերէ պարտաւած, 1816-21 երեք երկ միայն գրեց քաշնակի համար, ինչ որ առիթ տուաւ իր թշնամիներուն լռելու թէ հիւժած էր 1821 ինչորէն սկսաւ աշխատել:

(**) Իտալական, մասնաւորապէս Բօսոնիի:

ուած պիտի տեսնենք . . . : Եւ իցիւ թէ մօտալուտ դարունը կրկնապէս ծաղկի՛ շէնորհիւ ձեր ձիրքերուն, թէ՛ մեզ թէ ամբողջ աշխարհի համար»

Պեթհոֆըն խորապէս յուզուեցաւ այս խօսքերէն: Մնաց: 1824 մայիս 7 ին Վիեննայիմէջ տեղի ունեցաւ առաջին նուագահանդէսը Իններորդ Համերգին և Messe en réին, որ սա վերտառութիւնը կը կրէ. «Սըրտին մեկնած, իցի՛ւ թէ սիրտը վերադառնար»: Յաջողութիւնը յաղթական եղաւ և նոյն իսկ տեսակ մը ապստամբական հանգամանք առաւ: Երբ Պեթհոֆըն երեւցաւ, ծափահարութեանց հինգ ճայթիկով ընդունուեցաւ: Այս երկրին մէջ սովորութիւն կար երեք ծափահարութեամբ ողջունելու կայսերական ընտանիքին մօտքը: Ոտիկանութիւնը պարտաւորուեցաւ դադրեցնել ցոյցերը: Համերգը մոլեգին խանդավառութիւն մը առաջ բերաւ: Եատեր կու լային: Նուագահանդէսէն վէրջ Պեթհոֆըն նուաղեցաւ. իր մտերմին՝ Եինտլըրի տունը տարին, ամբողջ գէշերը և հետեւեալ առտուն հոն մընաց թմրած, հագուած վիճակի մէջ, անոնց ուտելու և խմելու:

Յաղթանակը վաղանցուկ եղաւ, իսկ նիւ-

Թական յաջողութիւնը՝ ոչինչ, Պեթհոֆընի համար: Մեծ արուեստագէտը ինքզինքը առաջուան պէս աղքատ, հիւանդ, առանձին գտաւ, բայց յաղթական. յաղթական՝ մարդոց տափակութեան, յաղթական՝ իր ճակատագրին, յաղթական՝ իր տառապանքին: «Չոհէ՛, կը դռչէ ան, զոհէ՛ կեանքին սնտոթքը՝ քու արուեստիդ: Աստուած ամէն բանէ վեր:»

Այո՛, յաղթած է իր ճակատագրին, աննըւածելի՛ օրէն, վճռակա՛ն օրէն տիրացած է իր ամբողջ կեանքի առարկային: Ուրախութիւնը պի՛նդ բռնած է: Բռնա՛ծ է, ու չպիտի թողու մինչև իր կեանքին վերջը: Իր դէմքը ուրախ զուարթ է հիմա: Ընկճուած լանաստեղծ մը, եր իր դժբաղդութիւններուն մասին կը խօսէր Պեթհոֆընի, և որուն՝ այս վերջինը կորով կը ներշնչէր, կ'ըսէր մեր զիւցագնին. «Ահ, ս'ւր էր որ ձեր ոյժին և նկարագրի արութեան մէկ հազարերորդ մասը ունենայի» Ու այդ դժուարին ժամանակներուն մէջ, ուր, մտածումը խեղդել սեզող միապետութիւնը վերահաստատուած ըլլալով, մտաւորականները դուրս նետուիլ, ազատ երկիր երթալ կ'ուզէին, Պեթհոֆըն, ոչ միայն, հաւատա-

րիմ ինքն իրեն հարկադրած պարտականութեան, կը շարունակէ արտադրել՝ պատրաստելու համար ապագայ մարդկութիւնը, առի, իր ճակատագրին տէր մարդկութիւնը, այլ նաև անվահերօրէն կ'արտայայտէ իր համոզումները և կը ձաղկէ կառավարութեան թերութիւնները:

Այո՛, յաղթած էր իր ճակատագրին, այնքան պարտուած տառապանքներէ կաղմուած յուզիչ ժպիտը կար հիմայ իր առօրեայ կեանքին և երկերոքն մէջ: Մահուան չէր հաւատար ան այլ ևս:

Մահը կու գար սակայն: 1826ին, իր եղբորորդւոյն ապագան ապահովելու նպատակաւ՝ ձմրան մէջ կատարած ճամբորդութեան վերադարձին, հիւանդացաւ Վիննայի մէջ: Եղբորորդւոյն յանձնարարեց որ բժիշկ մը կանչէ: Անպիտանը երկու օր վերջը միայն յիշեց յանձնարարութիւնը: Յապաղած բժիշկը գէշ դարմանեց հիւանդը, որուն ըմբիշի կազմը, թէև ոգելից ըմպելիներու ծայրայեղ զործածութենէն տկարացած, երեք ամիս մաքառեցաւ հիւանդութեանը հետ: 1827 յունուար 5ին, իր ամենասիրելի եղբորորդին հրիտակառու կարգեց. իր հին բարեկամներուն վրայ խորհեցաւ, մասնաւորապէս

Պօննի այն ընտանքին վրայ, որուն հետ, տարիներ առաջ ունեցած սերտ բարեկամութիւնը, սպեղանի կ'ըլլար իր տառապանքին: Զքաւորութիւնը պիտի մըթնցընէր իր վերջին վայրկեանները՝ եթէ չըլլար մէկ քանի անգղիացի բարեկամներու վեհանձնութիւնը: Հիմայ շատ հանգարտ, շատ հեղ և շատ համբերատար եղած էր: 1827 փետրուար 17ին, իր երկարատե օրհասի անկողինին մէջ, մինչ երեք վերաբուժական դործողութիւններէ վերջ չորօրդի մը ևս կ'սպասէր, զուարթամտութեամբ կը գրէ. «Կը համբերեմ և կը խորհիմ. ամէն չարէք բարիք մը կը բերէ իրեն հետ»:

Բարիքը եղաւ հիւանդութենէն ազատումը, «կատակերգութեան վախճանը», ինչպէս կ'ըսէր օրհասականը, փոխանակ ըսելու «սղբերգութիւնը», մինչև իր վերջին շունչը ամուր պահելով այսպէս՝ ճակատագրի յաղթականի, ուրախութեան աշխարհակալի իր դիրքը:

Չիւնի փոթորիկի մը միջոցին մեռաւ, որստման մը ճայթիւնին մէջ: Օտար ձեռք մը իր աչքերը զոցեց:

Ո՛վ աման Պեթհօֆըն, քու սուրբ յի-

շատակդ տօնելու համար հոս հաւաքուած այս մատաղ հայիներուն մէջ, որոնք կը պատրաստուին քու երազդ եղող ազնուական մարդիկը ըլլալու, ամբայուր զքեզ հասկնալու կարողութիւնը, ծորեցուր քու անզուգական բարութենէդ, քու անսպառ անձնուիրութենէդ, քու ապշեցուցիչ անշահախնդրութենէդ, քու անպարտելի գաղափարապաշտութենէդ, քու անընկճելի կորովէդ, նուիրուածի քու անխորտակելի ուժէդ, քու անեղծանելի պաշտելի ազնուականութենէդ:

Կ'օրհնենք զքեզ, ո՛վ աման Պեթհօֆըն, և պաղատապին կ'ը խնդրենք որ օգնես մեզի որպէս զի, ինչպէս դուն կ'ուզէիր, «ընենք բոլոր բարին զոր կրնանք, սիրենք ազատութիւնը՝ ամէն բանէ աւելի, բնաւ և բնաւ չի դաւենք ճշմարտութեան, մըշակենք առաքինութիւնը փոխանակ գրամապաշտութեան, հողի ո՛վ ըլլանք ազնուական, և ո՛չ հարստութեամբ, հողին սիրենք բնութիւնը և արուեստը, մարդկութեան բարոյն համար ապրինք:

Կ'օրհնենք զքեզ, ո՛վ մեծդ Պեթհօֆըն, ո՛վ զիւցապն պաշտելի: Ուրախ լեր՝ Ալէլիւա՛:



« Ազգային գրադարան



NL0225718

46. 178